

ՄԻՈՒՆ

ԱՄԱԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ-ԳՐԱԿԱՆ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՅՈՒՆԻ ԿՐԹՈՍՏԵՆԻ ԵՐԵՎԱՆԵՄԻ ՀԱՅ ԳԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ



Ի ՏԱՐԻ - ՆՈՐ ՀՐԶԼՆ 1946

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology

Printed in

JERUSALEM — PALESTINE

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	երև
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ	
— Մայր.	ԽՄԲ. 145
ԿՐՕՆԱԿԱՆ	
— Համեղբայրութեան համար.	Գրիգոր ՎԱՐԴԱՊԵՏ 149
— Խօսքեր երջանկութեան մասին.	Քրդ. Տ. ԳԱԶԱԶԵԱՆ 153
ԵԿԵՂԵՑԱՊԱՏՄԱԿԱՆ	
— Էջմիածին եւ Սիս.	Ն. Վ. Պ. 155
ԲԱՆԱՍՏԵՂԺԱԿԱՆ	
— Տունք.	ԵՂԻՎԱՐԴ 161
ՀԻՆ ԷԶԵՐ	
— Ողբ մայրաքաղաքին Կաթայու.	Հրատ. Ն. Վ. ՄՈՎԱԿԱՆ 163
ԲԱՆԱՍԽՐԱԿԱՆ	
— 1695-ի հայերեն առաջին սպագիր ֆարսքը.	Կ. Բ. 165
ՎԵԶՈՒԱԳՈՒՏԱԿԱՆ	
— Արաբական ազդեցութիւնը հայերենի վրայ.	ՊՐՈՖ. Հ. ԱՃԱՌՅԱՆ 168
Ազգային-եկեղեցական ժողով գումարելու յանուկ կանոնադրութիւն.	172
Արձանագրութիւններ Ազգային-եկեղեցական ժողովի.	174
Զեռնագրութիւններ՝ Ս. Արուոյս հովանւոյն սակ.	176
Ս. ՅԱԿՈՒԹ ԶԵՐՍԵՆ	
— Այցելութիւնք.	176

Սիոնի Խմբագրութիւնը իր ցաւակցութիւնները կը յայտնէ Քէլէքէլեան ընտանիքի ըլոր անդամներուն՝ Սիոնի Գահիրէի գործակալ Պր. Մ. Քէլէքէլեանի յանկարծական մահուան առթիւ, որ տեղի ունեցած է 8 Յուլիս 1948-ին: — Կը հայցենք երկնային մխիթարութիւն իր պարագաներուն եւ հանգիստ՝ պատուական ննջեցեալի հոգիին:

«ՍՐՈՆ» ԿԸ ՆՈՒՒՐԷ

Մուսաղիսէն՝ Տիար Յովհաննէս Գալայեան՝ Տիար Գրիգոր Գալուսեանին (Նիւ Եօր):

Բ Ա Ճ Ն Ե Պ Ի Ն

ՍԻՈՆԻ Տարեկան բաժնեգիրքն է՝ բոլոր երկիրներու համար՝ Անգլ. Շրիլն 6 կամ մէկ ու կէս Ամերիկեան Տօլար:

ԲԱԺԱՆՈՐԳԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆՆԻԿ Է

Հասցէ՝ *Rédaction de la Revue Arménienne SION*

Patriarcat Arménien, Jérusalem-Palestine

Մ Ի Ո Ն

Ի. Տ Ա Ր Ի — Ն Ո Ր Շ Ր Ջ Ա Ն

1946

«ՕԳՈՍՏՈՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐ»

8-9

ԽՄԲԵԳՐԱԿԱՆ

Մ Ա Յ Ր Ը

Կինը՝ որուն վերափոխման յիշատակն է որ կը տօնենք նորէն, ամէնէն ազնուական, խոնարհ և սուրբ կինն է մարդկային պատմութեան: Ան՝ որ ոսկի սափորը եղաւ երկնային մանանային, և տաճարը լոյսին և որուն շնորհիւ կինը իրական արժանիքի մը բարձրացաւ և ունեցաւ իր տեղն ու դերը մարդկային քաղաքակրթութեան մէջ:

Մական Ս. Կոյսին ստորոգական բոլոր յորջորջումները — Աստուածածին, Ամենօրնեայ կոյս, տակաւին «Մարմնատեսիլ քերովբէ», «Երկնաւոր արքայուհի» և նման խորհրդապաշտ բանաստեղծական մակդիրները, ամէնքն ալ, թէև ճշմարիտ եւ իրական վերագրումներ անշուշտ, կուզան ամբողջացնելու եւ խորացնելու գերազանջ Մայրը Ս. Կոյսին մէջ: «Ձկայ ինծի համար աւելի գեղեցիկ պատկեր, կ'ըսէր ռուս մեծ գրագէտն ու իմաստասէրը, քան մանուկն իր թևերուն մէջ ունեցող Մայրը»: Յիսուս մանուկը գրկած Ս. Կոյսին պատկերը զոր մեր խորաններուն վրայ կը պահենք շարունակ, ոչ միայն խորհրդանկարն է մայրական առաքինութեան տիպար կնոջը, զոր մեր կրօնքը իբրեւ հանապազորդ դաս կ'աւանդէ մեզի, այլ է նաև ամէնէն գեղեցիկ և սրտառուչ պատկերը կանացի գեղեցկութեան և խորհուրդին:

Ս. Կոյսը ամէն բանէ աւելի, գերազանջ և տիպար մայրը եղաւ: Ճշմարիտ մայրը ան է՝ որ կը հաւատայ թէ իր երկունքին պտուղը Աստուծոյ իրեն յանձնուած աւանդ մըն է, առաջին վայրկեանէն իսկ արդէն Աստուծոյ շունչովը և անոր իմաստութեան և բարութեան շնորհներովը օծուն. և որ կը մտածէ, հետևաբար, թէ իր պարտականութիւնն է ջանալ հսկել և հոգածու լինիլ այն շնորհներուն, որոնց զարգացումովը իր գաւակը պիտի կարենայ հասնիլ իրեն նախասանմանուած կոչումին, դէպի աստուածային կատարելութեան ճակատադիրը, որ նպատակն է ամէն մարդկային կեանքի:

Մտածել լրջօրէն ուրեմն, թէ աստուածային եղելութիւն մըն է որ տեղի կ'ունենայ ամէն անգամ որ մարդկային ծնունդ մը կը զուարթացնէ տան մը մթնոլորտը, թէ մարդէն կախում ունի արդիւնագործել կամ եղծել այդ իրողութեան գեղեցկութիւնը. և թէ ամէնէն աւելի մօր պաշտօնն ու պարտականութիւնն է թոյլ չտալ որ խաթարուի այդ կոչումը իր գաւակի հոգիին մէջ:

Թէ այսպիսի մայր մը եղաւ Մարիամը, աւետարանն է որ կը ցուցնէ մեզի: Ան՝ առաջին վարկեանին իսկ զիտցաւ երկնքի կամքը կարգալ իր աստուածային գաւկին ծննդեան բացառիկ պարագաներուն մէջ: Երկուդած մտասեւեռումով հետեւելով այն բոլոր իրագործութիւններուն, որոնք տնօրինուեցան անոր շուրջ, խանձարուբէն սկսեալ մինչև ոտքը Գողգոթայի: Եթէ Յիսուս զի՛աճէր և կը զօրանար իմաստութեամբ և հասակաւ, իր մօրը բարի սրտին, սուրբ կենցաղին և մաքուր նկարագրին ազդեցութիւնն ալ կը զործակցէր Հոգւոյն, իր մէջ զարգացնելու համար Աստուծոյ և մարդոց շնորհներովը հաւասարապէս զարգարուած գերազոյն էակի մը կատարելութիւնը: Տարիներու հետ աւելի լուսաւորուեցան իր մէջ այդ խորհուրդը իր գաւկի նկատմամբ, և առանց տարուելու մարդկային նկատումներէ բաժնեց իր գաւկին ճակատագիրը, զիւցազնական աբիութեամբ դիմաւորեց վիշտը, որ իբրև անաւոր սուր մը կ'անցնէր իր սրտէն: Ո՛րքան ցանցաւ է սակայն թիւր երջանիկ մայրերուն, որոնք կրցած ըլլան իրենց սիրասուն գաւկին առաջին ժպիտին մէջ կարգալ մարմնոյ և հոգւոյ ազդումներէն գերիվեր տնօրէնութեան մը խորհուրդը, անմահ ապագայի մը կոչումը:

Պատմական իրողութիւն է որ յոյներու գերագանցօրէն իմացապաշտ և Հռոմմայեցիներուն ալլամբոժօրէն ուժապաշտ ազդեցութիւններուն տակ Քրիստոնէութիւնը ի վերոյ թերևս ենթարկուէր անոնց քայքայիչ թելադրանքներուն, Եկեղեցին բաժնելով կրկէսներու, ուր միաքն ու մարմինը պիտի ըլլային տիրապետող: Ս. Մօր պաշտամունքը այն գերագանց հոգեկան միջավայրը եղաւ, ուր այդ երկու հօր հոսանքները կորսնցուցին իրենց բունութիւնը, ձուլուելու համար սիրոյ գերագոյն բխումի մը մէջ, որ կուգար աստուածային մօրմէն: Մայրն էր որ կը բարձրանար ոչ միայն քաղաքակրթութեան՝ այլ նաև հոգեոր արքայութեան: Ս. Կոյսի պաշտամունքը տակաւին ծնունդ պիտի տար Միջին դարու ասպետական կարգերուն, որոնց գերագոյն իտէալը եղաւ իրենց պաշտպանութեան ներքև առնել կինը, այդ բիւրեղ ու բխուն էակը:

Քրիստոնէական քաղաքակրթութեան մէջ կիններու մուտքը և անոնց բերած բաժինը Ս. Կոյսին կը սրտտինք առաւելապէս: Ծանօթ իրողութիւն է ամենուս համար թէ քրիստոնէութենէն առաջ կինը ազատ անձնաւորութիւն մը չէր իր ուրոյն ճակատագրին և գերին սահմանուած: Աթէնք և Հռոմ, հին քաղաքակրթութեան երկու մեծ ոստաններ, իրենց ամէնէն փայլուն շրջանին իսկ՝ բացառութիւններ չեղան այս մասին: Քրիստոնէութիւնը սրբագրեց այս մտածումը, և բարձրացուց կինը, ներմուծելով մարդկային քաղաքակրթութեան մէջ աստակ և կենսունակ ոյժ մը: Ու չէր ալ կրնար այսպէս չընել, վասնզի քրիստոնէութեան ոգիին և պահանջներուն և կնոջ ներքին արժէքներուն միջև կային երջանիկ հանգիստութիւններ, որոնք զիրար կը լրացնէին, որոնք իրարմով կըրնային ըլլալ այն ինչ որ եղան:

Քրիստոնէական կրօնի մարտիրոսագրութեան մէջ, մեծ է փաղանգը սըրբուհիներու, որոնք երկնքի ճամբուն վրայ և լոյսին մէջ այնքան զեղեցկացան, վերածելով իրենց անարգ ածուխը նորոգութիւնի, տապաւնաւորութիւնի: Մեր կրօնի սուրբերու կարևոր մասը կինն է կը բազմապէս այս պարագան կը բաւէ ճշտելու կնոջ գերը և իրեն եղած շնորհին լիառատ հատուցումը քրիստոնէական

թեան, Բոլոր մեծ կրօններու ձգտումն է եղած նորոգել մարդկային բարոյականը, անով դիրարցնելու համար մարդկային յառաջդիմութիւնը: Բարոյական վերանորոգումը կը սկսի սակայն օճախէն, և ասիկա իրազործելու համար անհրաժեշտ է որ կինը տիրապետէ և աւանդապանն ու ինամակալը ըլլայ տունին: Կինը առաջին հաւատացեալը և մեծ ուսուցիչը եղաւ քրիստոնեայ տունէն ներս: Եղան մեծազոյն պահապաններ, և պահպանեցին քրիստոնէութեան զանձը: Հեթանոսները կը հիանային քրիստոնեայ կնոջ վրայ, ու հեթանոս իմաստասէրը, վճայելով իր քրիստոնեայ աշակերտներուն ուշիմ և ազնիւ հոգիի շնորհներուն վրայ, զորս կը համարէր արդիւնք իրենց առանին կրթութեան, կ'աղաղակէր ընչ հրաշալի մայրեր կան այս քրիստոնեայ կիներուն մէջ:

Վերափոխումը Ս. Կոյսին՝ պանծացումն է այս բոլորին: Իր այս աշխարհի գերեզմանը բացուելէն, և իր երկինք վերափոխուելէն առաջ, ան իր գերութեան և նուաստութեան գերեզմանէն հանեց կինը՝ իր այժմու վիճակին բերելու: Խորունկ մեծարանքը հանդէպ Սուրբ Կուսին եղած է ընդհանուր, քրիստոնէական առաջին դարերէն ի վեր: Զարմանալի չէ որ անոր մարմնոյն վերափոխման հրաշալի աւանդութիւնը առանց ոսկէ կասկածի բնդունուի քրիստոնէական Եկեղեցիէն: Այդ աւանդութիւնը սիրելի է անոր համար մանաւանդ՝ վասն զի խորունկ ուսուցում մը ունի իր մէջ: Ան՝ աստուածացումն է պարկեշտութեան, մաքրութեան, խոնարհութեան, սրբութեան, մաքուր կուսութեան և մանաւանդ Մայրութեան: Առանց Հովմէական Եկեղեցւոյ չափազանցութեան, Հայ Եկեղեցւոյ սրբազան երգիչներուն համար Ս. Կոյսը ներշնչարան մը եղած է բանաստեղծական գեղեցիկ թոճիչներու: Մովսէս քերթող, Շնորհալին, Նարեկացին և ուրիշներ, ներշնչուած սողերով ներբողած են առաքինութեանց մարմնացում եղող այս կինը: «Մեծացուցէ՛ք շարականները զոհար ներբողներ են ի պատիւ Աստուածածնի, և հայ Տաղարանը լեցուն է անոր ձօնուած անոյշ տաղերով:

Հայ ժողովուրդը և հայ կինը մասնաւորապէս ջերմ պաշտամունք ունին Աստուածամօր հանդէպ, և ասիկա շատ հաւանական է որ իր առհաւական պատճառները ունի: Հեթանոս հայութիւնը երկու հազար տարիներ ամուր բռնած էր կուսամայր Անահիտին հաւատքը իբրև «մայր ամենայն զգաստութեանց»: Կնոջ հանդէպ հեթանոս հայութեան հոգեկան և ընկերային կեանքի խորքին մէջ սնուցուած այս կարգի բարձր գաղափարական մը՝ ամենազորաւոր ազգակնեանքն մին պիտի ըլլար մեր մէջ քրիստոնէական կրօնի նուաճումներուն, կնոջ բարձրացման, և Ս. Կոյսին բերուած սրտանուէր յարգանքին:

Հայ կինը և հայ մայրը քրիստոնէական կրօնի լոյսին մէջ աւելի գեղեցկացան, և սրբութեան ու առաքինութեան շնորհներով պսակեցին իրենց անձն ու գործը՝ իբրև աւանդապահ; իբրև նահատակ և իբրև մայր: Հայը ուշադրաւ ինքզինքը պաշտպանելու գործին մէջ, հայ կինն ու մայրը հերոսուհիներ եղան գոյութեան այս պայքարին: Վարդանանց կրօնական և ազգային գոյամարտին յաջողող ոգեկան և բարոյական լքումի և կոպիտ նիւթապաշտութեան օրերուն, երբ ամէն ինչ կրնար ծախուիլ կտոր մը փառքի և հաճոյքի, մեր նորաբոյս մտքի և հոգիի նշխարներու գերազոյն աւանդապահները եղան կիներ և արժանացան Եղիշէի ներբողին: Իբրև մայր դարձեալ, իրեն նմանը չունի հայ կինը:

Մեր մեծագոյն փառքերուն՝ Ներսէսներու, Վարդաններու, Վահաններու և Աշոտներու վրայ մեր հիացումներու և դրուատիքներու պարագային, քիչ անգամ կ'անդրադառնանք այդ արժէքները մեզի ընծայող հայ մայրերուն: Մեծ եղած է իր մասնակցութիւնը ընտանեկան, ընկերային, բարեգործական և նոյն իսկ քաղաքական բոլոր ասպարէզներում: Մեր պատմութեան և մեր արժէքներու հաշուեկշիռին մէջ արդար և լրիւ ցուցուած չէ տակաւին հայ կնոջ դերը և զծուած անոր գեղեցիկ պատկերը: Ատիկա կարելի է միայն երբ օր մը դրուի հայ հողիի քաղաքակրթութեան պատմութիւնը: Սակայն այն չի կրնար զրուի ոչ միայն մեր՝ այլ բովանդակ աշխարհի համար, որքան ատեն ի պատուի չեն հոգեկան այն յատկութիւնները որոնք կնոջական եղան, հեզութիւն, հնազանդ ողի, զոհողութիւն, սէր և սրբութիւն, և որուն այնքան մեծ տեղ ունին աւետարանին մէջ: Յիսուսէն առաջ յարգուած առաքինութիւնները զլսաւորաբար այրական էին, քաջութիւն, իմաստութիւն, ճշմարտութիւն և ոյժ, կարողութիւններ որոնք հակամէտ են իրենց ծայրայեղութեանը մէջ խախտել մարդկային հոգիի և քաղաքակրթութեան կշիռը: Աւետարանը յեղաշրջեց զանոնք, և անոնցմէ վեր դրաւ արժէքներ՝ որոնք առաւել քան կանանցի են, շեշտուած այրերէն աւելի կիներու մէջ:

Առանց քրիստոնէական հողով կրթուած կիներու և մայրերու գործակցութեան, Աւետարանի բարոյականն ու քաղաքակրթութիւնը շատ ետ պիտի մնացած ըլլային իրենց նուաճումներուն մէջ: Որքան աւելի ժողովուրդ մը կըրցած է ունենալ կնոջական մեծ և սուրբ դէմքեր իր պատմութեան պատկերասրահէն ներս, այնքան աւելի բարձր եղած է իր դիրքը ազգերու շարքին մէջ: «Գիտեցէ՛ք, ըսած է Տիկին Մոնմարսօն, զրեթէ բոլոր մեծ մարդիկ իրենց մայրը ունեցած են գերիվերայ կին մը»: Քրիստոնէութիւնը պիտի չունենար իր Ոսկերեքանը, եթէ չլինէր Անթուզայի նման սքանչելի մայր մը:

Եւ եկեղեցին պիտի չունենար սրտոտ և մարդկօրէն իրաւ, ու մեղքերու ճամբով Աստուած գտնելու առաջնորդուած Օգոստինոսը եթէ չըլլար իր Մօնիքէ զմայլելի մայրը:

Վերափոխման տօնը մեր միաբը պէտք է տանի անգամ մը ևս կնոջ առաքինութիւններուն և դերին, որոնց աննման տիպարը հանդիսացաւ Ս. Կոյսը, և կենդանի տաճարը Աստուծոյ փառքին:

ԽՄԲ.

ԿՐՕՆԱԿԱՆ

ՀԱՄԱԵՂԲԱՅՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Ձի միարանեսցէ զեկեղեցի... աղաչեմք:
(ՃԱՄԱԳՈՐԹ)

Ինչ որ մեզ կանգ առնել կուտայ այս բառերուն առջև, անոր ետև եղող խորունկ երազն է բոլոր դարերուն: Ու այդ երազը՝ մէկ և ամբողջական եղբայրութիւն մը կերտելու փափաքն է մարդերուն: — Ապահովարար այս պէտք է եղած ըլլայ իմաստը արլայանքին, որով անձանոթ կայ մատենագիրը կը հրաւիրէ եկեղեցիները միանալու. ուրիշ խօսքով, իրագործելու ցանկալի կամեղբայրութիւնը մարդոց:

Ու այդ հրաւերը, տեղն է ըսել այսօտեղ, կուգայ մեզի մեծ Հրաւիրողէն: Մարդերու մէջ այդ եղբայրութիւնը կարելի ընող Եկեղեցւոյ Հիմնադրէն:

* * *

Հին է մտահոգութիւնը, ժամանակին և անոր մէջ գոյութեան ելլող մարդերուն չափ: Իսկ պէ՛տքը: Նոյնքան խորունկ և իրաւ: Պատմութիւնը վկայարանն է այս հաւաստումին:

Շատ են այդ կերպերը, և սակայն մենք պիտի զետեղենք զանոնք երեք զխաւորներու ներքև, կարենալ հասնելու վերջին ու ամբողջական այն կերպին, որ խորունկ իմաստն է անձանոթ կայ մատենագրի փափաքին:

Առաջին, և թերևս ամենանախնականը իր ձևին մէջ, բռնութեամբ, եղբայրութիւնը ստեղծելու կերպն է մարդերուն: Ամէնէն աւելի ցանքաղաքակիրթ և նկատուած դարերուն, ընկերութիւնը իրականութիւն կ'առնէր բռնապետ բազուկի մը ճրնչումին ներքև: Մարդեր իրարու քով կը բերուէին ակամայ, ապրելու համար ոչ թէ իրենց հոգեկան ազատ ըմբռնութենով, այլ իրենց պարտադրուած կերպերուն մէջ լուծուելու և քաղելու հոտանքին հետ, սարսափի ճամբով: Ասիկա բռնութեան եւ սարսափ

գեղբայրութիւնն է՝ որ նկարագիրը եղաբռնապետական դարերու: — Կ'ըսեն, թէ, պատմութիւնը կը կրկնէ ինքզինքը, ճիշդ է հաւաստումը: Բաղաքակիրթ դարերու այ ընդմէջէն, դժբախտութիւն է աւելցնել, հաստատումը կ'ընենք յաճախ կամեղբայրութեան մը հասնելու այս կերպի իրագործման: Այս օր ալ նորէն, արիւնոտ հանգիպումներ մարդերու, անիրաւութեան և սխալ ըմբռնուած հատուածական պարտադրանքները հոգիներու վրայ, անխնականութենէ՞ն ելած, և քաղաքակիրթ, միջոցները կ'ըլլան կերտումին մեծ և բարեւոյնին: Վերագրած դէպքի նախնականութիւն, թէ անոր վերերևումը քաղաքակիրթ օրերու մէջ: Իրողութիւնը այն է որ մարդիկ այսօր ալ, ինչպէս անցեալին մէջ, կը ձգտին ճեղքարանայն, և այդ եղբայրութեան իրագործման համար իրեւ կարելի միջոց կը կիրարկեն ուժը:

Իարերու փորձառութիւնը սակայն չը կրցաւ իւրացնել քիչ մը անմարդկային սա կերպը կամեղբայրութեան, վասնզի միտքը, որ անտեսն է իմացական լոյսին, և իր ընդմեջումն իսկ անկաշկանդէի, չէր կրնար հանդուրժել անոր: Ձէր բաւեր միայն մարդերը իրարու քով բերել: Անհրաժեշտ էր աւելի պիտի հանգոյց մը, հանկրիճելու համար իրարու քով բոցած այդ մարդերը: Եւ ատիկա պիտի ըլլար ներքին համոզումի մը, և իմացուած համակերպութեան մը հանգոյցը: Բիրտ ուժը չկրցաւ ըմբռնել զազտնիքը ներքին ազատ համոզումի հրաշքին, և շուտով պիտի տեսնէր արիւնի զնով շինած իր «համեղբայրութեան» շէնքին փուլումը: — Պատմութեան մէջ մեզի ծանօթ քաղաքական խրոնոմներ, ըմբռնութիւններ, — աւելի խոշոր բառով — մեծ յեղափոխութիւններ, արդիւնքն ու ապացոյցներ են վերի հաւաստումին:

Սակայն մարդիկ այս անգամ այդ փլուտակներուն վրայ կը բարձրացնեն նոր որակով շէնքը: Եւ ատիկա եղաւ հասարակաց մտածողութեան, ուղիղ բառով մեկ եղբայրութեան շէնքը: Մարդեր, այս մտահոգութեամբ ստեղծեցին ու կը ստեղծեն տակաւին քաղաքակիրթութիւններ, եղբայրացընելու համար բոլոր մարդերը մտքով, մտքին մէջ: — Սա կերպը այս անգամ, աւելի իրական, աւելի ընդարձակ կ'ընէ այդ

եղբայրութիւնը, վասնզի միտք ոչ միայն կը միացնէ, նոյն շրջանին, այլ նաև անցնող դարերուն ալ մարդերը իրարու, իր ճամբով: Աւելին՝ ապագայի մարդերն ալ կ'ուզէ համախմբել, տեղ բանալով անոնց, իր շրջանակին մէջ: — Ու այդ շրջանակը մտքին, իր արտայայտութիւնը կը գտնէ կրթական հաստատութիւններն մէջ, որոնք արդարև միութեան գործարաններն են մարդերու եղբայրութեան: Հոն սերունդ մը կը հաղորդակցի անցեալի մէջ յայտնուող մշակոյթի մեծ աշխատանքներուն, կը մտնէ անոնց մէջ, ու կը քայլէ անոնց հետ անցեալի ամբողջ երկայնքին, հասնելու համար նոր օրերուն, որոնք անցման օղակը պիտի ըլլան շարունակելու նոյն նուաճումները, մտքին ընդմէջէն: Քաղաքակրթութիւնները, մարդերը «մտքի հրաշքով» եղբայրութեան մը մէջ բերելու ճիգեր են: Ու մտքի եղբայրութիւնը կ'ապրի մարդերուն չափ, որքան ատեն որ անոնք կը մտածեն ու կը ստեղծեն: Իսկ բիրա ուժի եղբայրութիւնը կը տէ բնութեան մէջ յայտնուող փոթորիկի մը չափ, որ մարդերն ու բնութիւնը կը սարսափեցնէ պահ մը, քիչ վերջ մարելու: անցեալին մէջ:

Թէև մտքի հաղորդակցութեամբ մարդերու մէջ եղբայրութեան մը հասնելու այս ճիգը աւելի հաստատուն, և խոր ունի կիմերը իր շէնքին, ու աւելի բախտաւորը, քան միւս կերպը, գարմանալի չէ որ մտքին տիրապետութիւնը և հետևարար անոր վերտած եղբայրութիւնը ըլլայ սակայն սահմանաւոր ու բաժան բաժան: Անոր համար որ միտքը կնիքին ներքևն է յաճախ մեր «նիթականացած կառոյցին»: Խաչատուած կերպարանք մը կ'առնէ ան երբ կը միջամտէ զգացական ու վարի բաժինը անոր:

Եւ այսպիսի սահմանադուրսներով յայտնուող եղբայրակերտ քաղաքակրթութիւնը ունի նաև իր մէջ մղուժը քանդելու: Բզիկ-բզիկ ընելու, հազար արժէքներու գինով վերբերուած միութիւնը մարդերու: Քաղաքակրթութեան «բարիքները» այս կերպով կ'ըլլան նաև «չարիքները» անոր: Մարդերը իրարու քով բերող գաղափարները, իրարու դէմ ալ կը հանեն զանոնք: Երկերեսանի է անիկա և անգլոսահելի: Ու բոլոր իրագործումներն ալ անոր, նոյն կնիքով: Ճիշդ այս պատճառաւ մտքի միակ և

ամբողջական եղբայրութեան մը հաստատումը, չէ աւանդած պատմութիւնը մեզի: Բայց մենք գիտենք անկէ, որ շատ են թիւը մտքի եղբայրութիւններու: Քաղաքակրթութիւն մը չկայ այլ կան քաղաքակրթութիւններ: Կարելի է եղած բոլոր մարդերը միակ և համապարփակ մտածումի մը մէջ խմբել, գաղափարներ ու մտածումներ կան, և անոնց կետևորդներ միայն:

Եթէ աւելի բախտաւոր որակեցինք մտքի եղբայրութիւնը դարերու և մարդերու կեանքով պայմանաւոր, աւելցնենք բաժան բաժան մտքի եղբայրութիւնը, դարերու և մարդերու կեանքով է պայմանաւոր:

Անիկա՝ դարձեալ վերաւոր է անկարող ամբողջական եղբայրութեան մը կերտումին: Բերել բոլորը, իրենց բիրտ ուժերովը և իմացական լոյսերովը իրարու քով, ներգաշնակել ու համաձուլել իրական համերաշխութիւնը մարդերուն, նոյն է մի միութեան մը մէջ:

Ինչպէ՞ս կարելի ընի սակայն ասիկա. ուր բռնի տալ մարդերուն, իրականութիւնը այդ երազին: Գտնել կերպ մը ուժի ու մտքի, որ ըլլայ նաև անոնցմէ վեր: Ու այդ կերպը այս անգամ իր գործաւորները ունի հողիով մարդերուն մէջ: Բռնութեան և մտքի մարդերէն աւելի, այդ մարդիկն են արդարև, որոնք մարմնով ու մտքով բաժան բաժան մարդերը կրցան իրարու քով բերել նոր և ամբողջ միութեան մը, միւսներէն տարբեր նկարագրով եղբայրութեան մը մէջ: Եւ ասիկա եղաւ հողիի համեղաբարութիւնը, զր իր մէջ կը համախմբէ ոչ միայն մեզի ծանօթ սա աշխարհին մարդերը, այլ մեզի անծանօթ ալ աշխարհի մարդերը:

Եթէ մէկը, իր իրագործումին համար ստուարացուց թիւը բիրտ սարսափներուն, և միւսն ալ հետամուտ եղաւ ստեղծելու նոր քաղաքակրթութիւններ. վերջինը՝ համեստ, բայց վեհազոյն կերպի մը մէջ գրաւ իր արտայայտութիւնը: Ու ասիկա եղաւ կրօնը: Հողիի մարդերը յայտնութիւնը ըրին կրօնքին ուր կը ձուլուի պողպատը բիրտ ուժին, և բաժնիք մտքին ու, իրարու հետ: Կրօնքին մէջ՝ հողիի քաղցրութեան առջև կանգ կ'առնեն ամէն ինչ որ մարդկային է, և պայմանաւոր անով: Հողին իրմէ դուրս կը վանէ ամէն սահմանաւոր

կարելիութիւնները այս աշխարհին, վասն զի ինք անսահման է, Հոգին՝ չի կրնար հանդուրժել փճացումը, վասնզի ինք անմահ է: Հոգին՝ մարդերը ամենէն աւելի թունաւորող շունչէն, ատելութենէն վեր կը մնայ, վասնզի ինք սիրելի գիտէ միայն: Ուժը՝ ատելութիւն է: Միտքը ցուրտ, բայց հոգին՝ սէր է: Եւ սիրով մէկտեղուած մարդերն են որ կը կազմեն իտէալը բոլոր դարերուն: Խոր, իրաւ և ամբողջ, համեղբայրութիւնը բոլոր մարդոց:

Կրօնքն ալ հետեւաբար, այս ըմբռնումով, իր իսկութեանը մէջ, ձգտում մըն է համեղբայրութեան: Եւ այդ կրօնքը, պէտք է ըսել այստեղ, Քրիստոնէութիւնն իսկ է, իր Յիսուսով և առաքեալներովը, իր սուրբերովը ու մարտիրոսներովը:

Հոս պիտի առարկեն թերեւ, թէ հոգիի եղբայրութիւնն ալ վերաւոր է իր բաժանութեամբը, վասնզի նոյն այդ մարդերը ունին կրօններ, իրենց գործադրած սարսափներով, և ստեղծած քաղաքակրթութիւններուն թիւին չափ: Ճիշդ է իրողութիւնը, բայց սխալ՝ ճշմարտութիւնը անոր մասին: Իրաւ է որ պատմութիւնը իր զարեւու փորձառութեամբ թուումը կ'ընէ մեզի բիրտ ուժերու, որոնք տիրակալութիւններու իրենց յիշատակովը կ'ապրին մեր մէջ: Եւ մեծ մաքերու, որոնք կ'իմը դրած են քաղաքակրթութիւններու: Մինչդեռ մարդեր ունեցան կրօններ, բայց այդ բոլորին մէջէն, օր մը ունեցան իսկական կրօնքը իր ամբողջական յայտնութեամբը:

Այդ կրօնքը՝ մարդերուն՝ գերագոյն ճշմարտութեան յայտնութիւնն է: Աստուծոյ մարդանալը, և մարդուն Աստուածացումը: Ծանօթ բառով՝ Քրիստոնէութիւնը: Անոր հիմնադիրը եղաւ մեծագոյնը և իրաւը բոլոր հոգիի մարդերէն, վասնզի ինքն իսկ էր հոգին: Այդ հոգիին փրկութիւն խոստացաւ և զայն ալ բերաւ մարդերուն: — Բայց թո՛նջ է այդ փրկութիւնը: Մէկ բառ մը ունի անիկա, Համեղբայրութիւն: Այդ փրկութիւնը ձերբազատումն է մեզքէն, այսինքն՝ մարդերու մէջ եղբայրութիւնը անկարելի ընող, պայմաններէն: Փրկուելի մեկեմէ՛ հասնիլն է համեղբայրութեան: Քրիստոնէութիւնը փրկութեան կրօնն է, այսինքն մարդերու վերջին ու ամբողջական համեղբայրութիւնը: Քրիստոսի կենդանի անձին մէջ իրագործելի:

Բայց ո՞ր իրագործելի ատիկա, երբ, մասօր գարեբով հեռու է Յիսուս, և մեր մտքի սահմաններէն ալ անզին՝ անընդհատ մը բաժնուած է իր կենդանի անձը մեզմէ: Այսպէս մտածեն թերեւ անոնք՝ որոնք զրկուած են հոգիի լոյսէն: Յիսուս չէր կրնար հեռանալ, և չէ բաժնած իր կենդանի անձը, բոլոր զարեւուն ալ մարդերէն: Յիսուս ժամանակին հետ տեղը կենդանի Երկայլութիւնը ունի մարդերուն մէջ: Միշտ անող ու միշտ նորագուտղ, ու առկա Եկեղեցին է. մարդերուն աչքին՝ շօշափելիացած անձը Քրիստոսի: Եթէ բռնապետները կը կազմակերպեն իրենց բանակները, և մտքի մարդերն ալ իրենց կրթական հաստատութիւնները, հոգիի մարդերը ունին Եկեղեցին, իբրև հոգեւտուն, ուր կը կուսնեն հոգիները մարդոց, անոնց ուժին ու մտքին հետ, պատրաստելու համար ամբողջական և մի համեղբայրութիւնը: Եկեղեցիով՝ ու անոր մէջ միայն մարդերը կրնան հասնիլ իրաւ եղբայրութեան մը: Ու անիկա եղաւ բերած նորութիւնը Քրիստոսի, և Անոր ճամբով, հոգիի մեծ մարդերուն — սուրբերուն ու մարտիրոսներուն:

Բայց ո՞ր Եկեղեցին, Ինչպէս է հարցումը և արդար. երբ անդամատուած է անիկա ու բաժան բաժան: Վասնզի օր մը Անոր վարդապետները, դուք ըսէք վերաստեւունները, մարդկային ու փոքր մտահոգութիւններու ճշումին ներքեւ, մըցազաշտի վերածեցին զայն, իրենց փառքին ու կիրքերուն հաշտոյն: Ու Եկեղեցին կորանցուց իր միութիւնը, և հետեւաբար հրաշքը մարդերու համեղբայրութեան:

Ու այսպիսի կացութեան մը առջև առաւել քան երբեք խորունկ է անկեղծութիւնը աղաչանքի, որ միանայ Եկեղեցին, վերապանէ իր միութիւնը ամբողջ, և կատարուի հրաշքը մարդերու համեղբայրութեան: — Որքան ատեն որ Եկեղեցին է մտած իր միութեանը մեջ, «պիտի չլռեն պատերազմները, պիտի չզգարին թշնամիներուն յարձակումները», և «սէրն ու խաղաղութիւնը պիտի չանհնձ երկրի վրայ: Աւելի պարզ, մարդերու համեղբայրութեան մը բարձրանալու ճիգը, պիտի մնայ սիրուած երազ մը շարունակ:

Ձի միաբանեցէ գեկեղեցի... աղպչեմք:

* * *

Բանասէրները չեն ըսեր մեզի ստոյգ թուականը «Աղաչանքի» գրութեան, անոր համար որ բոլոր ժամանակներուն սեպհականութիւնն է անիկա: Չեն ըսեր մեզի նաև հեղինակին մասին: Ինչ փոյթ, երբ բոլոր մարդերուն է անիկա: — Բայց պահ մը չը մոռնանք որ անիկա կուգայ մեզի մեր ցեղին բերանովը, իբրև մեր իսկ հոգիին ու մարմնին վրայ զգացուած ու փափաքուած անհրաժեշտութիւն մը: Եւ թերևս անոր համար է որ անիկա այնքան իրաւ է մեր Եկեղեցւոյ երգերուն մէջ:

Հայաստանեայց Եկեղեցին կը հաւատայ եկեղեցւոյ միութեան հրաշքին, և անով կ'ուզէ տեսնել մարդերու համեղբայրութեան իրագործումը: Էջ առ էջ մեր Եկեղեցւոյ պատմութենէն, անոր պայքարի և փառքի օրերուն հետ մէկտեղ, կը յայտնուի գեղեցիկ այդ ճիւղը: Մեր Եկեղեցին իր այդ ճիւղին մէջ եղած է անկեղծ և անշահախնդիր: Անիկա եկեղեցիներու միութիւնը կը մարտնչէ Գրիստոսի կենդանի անձին մէջ իսկ, վեր մարդերու շինած յարանուանական սահմաններէն: Եկեղեցին տիեզերական է: Բոլորը իրենն են և ինքը բոլորին: Եկեղեցիներու միութեան կոչեր կը լսուին, այդ կոչերը անկեղծ հրաւերներ չեն, անոնց ոգին ու կերպը իրենց մէջ կը թաքցնեն անուղիղ մտահոգութիւններ, որոնք երբք պիտի չկարենան իրագործել Եկեղեցիներու միութեան երազը: Այդ մտահոգութիւնները կը սպաննեն նոյնիսկ միութեան մտածումը, ստեղծելով տխուր նահանջ մը մտքերու և հոգիներու մէջ: Հայաստանեայց Եկեղեցին երբք չէ հաւատացած եկեղեցիներու միութեան այդ կերպին: Ան փորձած է զայն իր և ուրիշ եկեղեցիներու պատմութեան մէջ: Այդ փորձառութիւնը եղած է զառն և փնասակար, որ ծառայած է նոր բաժանումներ առաջ բերելու, միութեան ձգտող Եկեղեցւոյ ծոցին մէջ, և հետևաբար քայլ մը ետ տանելու՝ համեղբայրութեան աշխատանքը:

Մեր Եկեղեցւոյ բովանդակ պատմութիւնը եղած է անկեղծ պայքար մը այդօրինակ ձգտումներու գէժ: Եւ պատիւ իբրեն, որ շարունակած է իր կեանքը, առանց այլայլումի:

Իմաստուն է մեր ցեղը, Անիկա ըրեր է փորձը բռնի ուժով, եղբայրութեան մը մէջ բերելու ինքզինքը, իրեն գրացի ժողովուրդներուն հետ, ստեղծելով Տիգրանի և Արտաշէսի աշխարհակալութիւնները: Անիկա ստեղծեր և նիւթեր է իր Ոսկեղարը, մտքի ալ ճամբաներով պատրաստելու եղբայրացման օղակը, զրացի քաղաքակրթութիւններուն հետ: Բայց միշտ ալ տկարացեր է ու խարուեր իր այդ ճիւղերուն մէջ: Կը մնար վերջին փորձ մը, հաւատքի ճամբով, քրիստոնէական սիրոյ օղակով, եղբայրանալու փորձը: Մենք ընդունեցինք Գրիստոնէութիւնը և հաւատացինք անոր: Այնքան որ՝ ազգայնացուցինք զայն: Անիկա եղաւ մեր կրօնքը, և Հայ Ազգ. Եկեղեցին: Մեր գոյութեան ամբողջ ընթացքին կորսնցուցինք մեր աշխարհիկ իշխանութիւնը, բայց երբք չընդունցինք մեր հաւատքը, հակառակ ամէն կերպ փորձութեան: Պատճառը: Վասնզի հաւատացինք որ մարդերու մէջ յոյն ու աստելութիւնը, կը լուծուին Եկեղեցւոյ հաւատքին, Գրիստոսի սիրոյն մէջ: Եթէ մարդիկ, Եկեղեցին բերին մեր օրերու բաժանումներուն, պատճառը այն է որ անոնք սխալ շահագործումը ըրին այդ սիրոյն:

Հայաստանեայց Եկեղեցին իդձը ունի եկեղեցիներու միութեան և ատով մարդերու եղբայրացման: Բայց այդ միացման համար եւրոլի օգտագործել Սէրը. այսինքն՝ բերել եւ Եկեղեցին իր առաջին դարերու պարզութեան, պատռել յարանուանական սահմանները, և զենլ զ(կն իր ճշմարիտ ընդհանրականութեանը մէջ:

Այս կերպով միայն կարելի պիտի ըլլայ օղակել բաժան բաժան Եկեղեցիները, ու զենլ իր յաւիտենական ամբողջին մէջ և հետևաբար իրագործել մարդերու եղբայրութեան երազը:

Գեղեցիկ ու տիեզերական է մեր Եկեղեցւոյ իսկ ծոցէն բխած պաղատանքը:

Ձի միաբանեցիկ զեկեղեցի... աղաչեմք.

Վասնզի այն ատեն միայն «լուսցին» պատերազմունք, զարարեսցին յարձակմունք թշնամեաց, անկեցի սէր և արդարութիւն ի յերկրի»:

ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՊԵՏ

ԻՍՍՔԵՐ ԵՐՁԱՆԿՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Եթէ իճծի վիճակուի սողայ, պիտի սողամ
 հաճայթով, եթէ բռչի, պիտի բռչիմ առ-
 խաճով: ասկայն որքան ասեմ որ կարե-
 ճամ պիտի խուսափիմ ասքերչաճիկ ըլլալէ:
 Sidney Smith

Երջանկութիւնը միաւորութիւնն է ար-
 տաքին և ներքին պատճառներու: Երջան-
 կութեան մասին խօսողներէն շատեր կեանքի
 հանգիստ պայմաններէն են եկած, յա-
 նիրաւի շեշտելով ներքին պատճառները:

Ի՞նչ պիտի մտածէր Մարկոս Աւրելիոսը
 եթէ գտնուած ըլլար՝ Հիւսիսային Ովկիա-
 նոսին մէջ, լաստի մը վրան, առանց ու-
 սեւիթի, խմելիքի. պիտի եղած չըլլար այն
 ինչ որ քսած է իր գրութիւններուն մէջ:
 Այն որ կը պնդէ թէ երջանկութիւնը ամ-
 բողջովին կը բխի ներքին պայմաններէ,
 թող մնայ ցերեւունգից ժամ ձիւնամբրիկի
 մը մէջ, ցնցոտիներ հագած և առանց կե-
 րակուրի:

Կրնան, անկասկած, գոյութիւն ունե-
 նալ մարդեր, որոնք նման պայմաններու
 մէջ ըլլան երջանիկ, սակայն քիչ է անոնց
 թիւը: Մարդոց բացարձակ մեծամասնու-
 թեան համար կարգ մը տարրական անհրա-
 ժեշտութիւններ և հանգստաւէտ պայման-
 ներ անհրուստփելի են երջանկութեան հա-
 մար: Զեմ հիւանք որ այն հարուստներուն
 վրայ որոնք ազքատներուն կ'ըսեն թէ եր-
 շանկութիւնը հոգեկան է և դիւրին է զայն
 ձեռք բերել առատ կամ ճշմիմ եկամտու
 մը ունենալով հանգերմ:

Բացի սուրբերէ, խելագարներէ և տա-
 ղանչներէ, սովորական մարդիկ պէտք ու-
 նին, երջանիկ ըլլալու համար, կարգ մը
 շատ պարզ պայմաններու: Ես նախ նկատի
 ունիմ ֆիզիքական պայմանները — սնունդ,
 պատսպարան և առողջութիւն: Երբ ասոնք
 ապահովուած են՝ այն ատեն կարելի է նկա-
 տի ունենալ հոգեկան անհրաժեշտութիւն-
 ները:

Այսու հանգերմ ես չեմ ուզեր ուրա-
 նալ հոգեկան պատճառներու կարեւորութիւ-
 նը: Մենք կը ճանչնանք մարդեր որոնք լաւ
 առողջութիւն և առատ ուսեւիթ ունենալով

հանգերմ՝ դժբախտ են: Ասոնք կրնան տա-
 ապիլ արտաքին պատճառներէ, ինչպէս
 անժողովրդականութիւն, անյաջողութիւն,
 ապերջանիկ ամուսնութիւն, և կամ ոչ գո-
 հացուցիչ զաւակներ:

Անոնք կրնան նաև տառապիլ ներքին
 խանգարումներէ, իրենց հոգիին իսկ մէջ
 կատարուող պայքարներէ: Թաճախ արտա-
 քին դժբախտութիւններ իրենց պատճառը
 ունին տառապողին նկարագրի, և փոխա-
 դարձաբար տառապողին նկարագրի կրնայ
 փոխուիլ արտաքին դժբախտութիւններէ:

Երջանկութիւնը եթէ պէտք է ունենայ
 որոշ խորութիւն և հիմք, կը պահանջէ
 կեանք մը հիմնական նպատակի մը շուրջ
 կազմուած, և որ իր կարգին կը պահանջէ
 շարունակական գործունէութիւն և առաջ կը
 բերէ զգալի կերպով անող յաջողութիւն:
 Այդ նպատակը իր արմատը պէտք է ունե-
 նայ ներքին բնազդի մը մէջ, ինչպէս օ-
 լիմակ պատուի սէր, ուժի սէր և կամ ծնո-
 ղական գուրգուրանք:

Կարգ մը մարդեր, ճիշդ է, կատու-
 ներու կը նմանին, և կրնան գոհանալ որ-
 քան ատեն որ կարենան արևուն տակ եր-
 կըննալ. բայց ասիկա բացառութիւն է,
 առնուազն հիւսիսային երկիրներու մէջ:
 Երբ մտային կեանքը զարգանայ, մարդիկ
 նուազ կարող պիտի ըլլան երջանկութիւն
 գտնել անցողակի վայելքի մէջ:

Գործունէութիւնն ալ ինքնին գոհա-
 ցուցիչ չէ. ինչ որ պէտք է՝ ըզձալի նպա-
 տակի մը շուրջ եղած գործունէութիւնն է:
 Մարդկութեան մեծամասնութեան համար
 ասիկա իրականութիւն է. Կեանք մը ա-
 պահովուելու համար վատնուած ուժն ու
 ժամանակը պարապոյ ժամերը կը գատա-
 պարտեն ծանրութեան: Սակայն ես կը կար-
 ծեմ անոնք որ անակնկալօրէն կը հարստա-
 նան, ձիարշաւէ մը և կամ վիճակահանու-
 թենէ, կարող ըլլան, առաջինէն վերջ, վա-
 յելիլ իրենց պարապ ժամերը, եթէ չի կրնան
 կետաքրքրուիլ նոր գործով մը:

Տնտեսական անապահովութիւնը ներ-
 կայիս ապերջանկութեան ամենամեծ աղ-
 բիւրներէն է: Ես կը մտածեմ ոչ միայն այն
 ծայրայեղութեան որ բացարձակ լքուածու-

թեան մը վախն է, այլ նաև ընկերային աս-
տիճանի վրայ ահաւոր անկման մը:

Ասիկա ոչ միայն ցաւալի է ինքնին այլ
նախ պատճառն է քաղաքական ահաւոր հե-
տեանքներուն — Ֆաշիզմ, կայսերապաշ-
տութիւն, և զինուորապաշտութիւն ամէնքն
ալ ստով զօրացուած են:

Ասոր առաջը կարելի է առնել: Աւելի
լաւ տնտեսական զրուժեամբ մը լքուած ու-
թիւն և ընկերային կարգեր գոյութիւն պիտի
չունենան: Սակայն առանց ասոնց չարիքը
ինքզինք կը յարատեւէ մարդոց միտքերը
վախով ու նախանձով լեցնելով: Որքան
ատեն որ մեր տնտեսական զրութիւնը մնայ
մրցողական, ներկայ կիրքերը իրենց ամ-
բողջ յոռի զարմով պիտի շարունակեն կա-
ռավարել անհատներու և ազգերու կեան-
քին մէկ կարևոր մասը, երջանկութիւնը
զարձենելով անստոյգ և ապերջանկութիւնն
ալ հասարակաց:

Երջանկութեան հոգեբանական ազդեր-
ները, որոնք հսգեբաններու կողմէ ուսում-
նասիրուած են իրենց ամէնէն նուրբ ձեւե-
րուն մէջ, մեծ մասամբ իրենց պատճառը
ունին մանկութեան շրջանին ոչ իմաստուն
վարմունքի մը մէջ: Երբ մանուկ մը չը
սիրուի, և կամ զգայ որ ուրիշ մը կը սիրուի
ի ֆիտս իրեն, արդիւնքը ապահովաբար
կ'ըլլայ հակում գէպի գոգսութիւն, նա-
խանք և թշնամութիւն:

Եւ կամ կը մղուի արկածախնդրութեան
և խուզարկութեան որոնց իրբ արդիւնք
կը գառնայ երկշոտ և կամ կուրորէն ըմ-
բոստ:

Թերութեան այս կերպը սովորական է
ոչ զարգացած ծնողներու մօտ որոնք տե-
ւաբար կ'ըսեն «մի՛ն երբ արգելիք որ եւ է
աւրիթ չկայ: Պէտք է ընդունիլ որ այս վար-
ուելակերպը արտասովոր չէ տառապած և
յոգնաշխատ մայրերու համար, նկատելով
որ մանկան մը արկածախնդիր ըլլալը ֆիտ-
սակար է իրեն և անհաճո՞յ ուրիշներու:

Ասիկա փաստ մըն է ի նպաստ ման-
կանոցներու ուր շրջանակը առանց վտանգ-
ներէ եւ դերարեղի առարկաներէ, եւ ուր
մանուկը կրնայ գնդերային ուժ և ճարպի-
կութիւն ձեռք ձգել առանց փորձանքի մը
վախին:

Փոխադարձ վտանգ մը կայ սակայն,
որ է գուրգուրանքով շփացնելու և ինք-
նազարգացումի պակասի վտանգը: Այս ձե-
ւով կը կը պատաստուի չափահաս մը որ
այնքան կարուած կ'ըլլայ իրեն անմիջա-
կան մերձաւորին որ անկարող կ'ըլլայ նոր
կապեր հաստատել, և այնքան ներողա-
միտ որ անկարող կ'ըլլայ հրամայել ուրիշի
մը:

Անոնք քանի մը կերպեր են միայն ու-
րոնց կիրարկումը մանկութեան շրջանին
կրնան կազմել նկարագիր մը անատակ եր-
ջանկութեան և կամ յաջողութեան ապա-
գայ կեանքին մէջ:

Ներկայ աշխարհին մէջ մարդերու ա-
մէնէն երջանիկ խումբն է, պէտք է ըսել,
գիտուններու խումբը: Անոնց գործը հե-
տաքրքրական է և դժուար առանց ըլլալու
չատ գտուար. անոնք կը զգան իրենց գոր-
ծին կարևորութիւնը և մարդկութիւնը հա-
մաձայն է ասոր: Իրենց ուժի զգացումը
վաւերական է, քանի որ գիտութիւնը կը
ձեւափոխէ մարդկային կեանքը, և հակու-
ռակ այն նոր ստատոսներուն որ գիտու-
թիւնը աւելցուցած է պատերազմներուն,
անոնցմէ շատեր համոզուած են որ գիտու-
թեան արդիւնքները օգտակար պիտի ըլլան
ապագային:

Անոնք հաճոյք ունին ճարտարութիւն
բանեցնելու, հաճոյքը՝ հանրային յարգանք
չահելու, հաճոյքը՝ իրենց գիւտերուն գործ-
նական արդիւնքը տեսնելու, և իրենց գոր-
ծը ունի ընդարձակ անանձնական շահեկա-
նութիւն մը որ ինքնասպառումի պաշտպա-
նութիւն է իրենց համար:

Ինծի կը թուի թէ երջանիկ կեանքի մը
պայմաններն են առաջին՝ առողջութիւն և
տնտեսական ապահովութեան զոհացուցիչ
աստիճան մը. երկրորդ՝ գործ՝ որ գոհա-
ցուցիչ է, որովհետեւ կը զգանք որ պէտք
ունինք ասոր և որովհետեւ անով մարդկային
միտքը կ'օգտագործուի եւ մարդոց պա-
հանջները կը զարձնէ կարելի. երրորդ՝
անձնական կապեր որոնք ըլլան զոհացու-
ցիչ եւ անաւանդ երջանիկ ընտանեկան
կեանք մը. չորրորդ՝ շահագրգռութեանց
ընդարձակ գետին մը որպէսզի իրերը դառ-
նան հաճելի:

Մեր դարը երջանիկ դար մը չէ, որովհետեւ ճնշուած է ընդարձակ կազմակերպուած թնշամութիւններով ազգերու, դասակարգերու և դաւանանքներու: Այս չարիքները կը բխին քաղաքական և տնտեսական շարժառիթներէ, և սակայն յաւերժացած են մասամբ անհատական հոգեկան թերութիւններով, որոնք մարդիկը կը մղեն աւելի դէպի ատելութիւն և վախ քան թէ դէպի ողջմտութիւն և համագործակցութիւն:

Եթէ մարդոց մեծամասնութիւնը ողջմտ ըլլար, քաղաքակրթութեան սպառնացող հաւաքական անողջմտութիւնները շուտով վերջ կը գտնէին: Սակայն դժուար է տեսնել թէ ինչպէս կարիլի պիտի ըլլայ անհատական ողջմտութիւն գոյացնել այն տեսակ երկիրներու մէջ, որոնց կառավարութիւններուն ֆոյլութիւնը կախում ունի անոր քաղաքականութենէն:

Թերեւս մարդկային բնութեան մէջ գոյութիւն ունի միտում մը դէպի ողջմտութիւն որ ինքզինք վերահաստատէ քիչ աւտենէն: Այսպէս է եղած անցիտային մէջ իւրաքանչիւր խնեթութեան շրջանէ վերջ: Մենք կրնանք ուրեմն յուսալ որ այսպէս պիտի վրայ կրկին:

Թրգմ. BERTRAND RUSSEL
Տ. ԳԱԶԱԶԱՆ

* Իր համոզումին անկեղծութիւնը ունեցող մարդը պէտք չէ քաշուի հրապարակաւ պարզելէ իր գաղափարները եւ անոնց իրականացումին համար ըրած աշխատանքը. ուրիշ խօսքով պէտք չէ խորշի քննադատութենէն, որմէ անպատահալոյս միայն կրնայ ծագիլ իր անցեալ և ապագայ գործունէութեան համար հաւաստարարակ:

— Երբ միեւնոյնը անգամ մը լեցուի այսպիսի բարի և քաղցր տրամադրութիւններով, այսինքն երբ ողջմտութենէ միայն կ'առաջնորդուին բոլոր կողմերն ալ, փոխադարձ հասկացութիւն գետիւը յարգաբուած է այլեւս կարծիքի տարբերութիւնները, եթէ տակաւին կը մնան իսկ, առ առաւելն միջոցներու զանազանութիւն միայն կրնան առաջ բերել, ու սիրտերը, սիրով լուսաւորուած, թէև տարբեր համբաներէ, բայց աւելի սերտ կերպով, կ'ուղղուին նոյն նպատակին:

ՎԱՌԱՔԷԼՈՅ ՇԱԻԴԼՈՎ

ԵԿԵՂԵՅԱՊԱՏՄԱԿԱՆ

ԷԶՄԻՍ.ԾԻՆ ԵՒ ՍԻՍ

1441 — 1941

Մայր Աթոռին Սիսէն էջմիածին փոխազուրկեան Հինգհարիւրամեայ Յորբելեանին առթիւ կ'ուզենք թառցիկ ակնարկով մը յաջորդաբար պատկերացնել Ս. էջմիածնի և նուիրապետական միւս Աթոռներուն հինգարեան յարաբերութիւնները: Նախ կ'աւանդենք էջմիածինն ու Սիսը:

Կիրիկիոյ կաթողիկոս Գրիգոր Թ. Մուսաբէգեանցի Սիսէն հեռանալ յանձն չառնելուն վրայ Ս. էջմիածին մէջ համազգային ժողովը կաթողիկոս ընտրեց Կիրակոս Ա. Վիրապիտին, որ սակայն յաջորդ տարին վար առնուեցաւ և Աթոռը գրաւեց Գրիգոր Թ. Զաւարբէգեանց:

Սա իր պաշտօնը հանդարտօրէն վարելու համար պատուաւոր դիրք մը ապահովեց գահընկէց Կիրակոս կաթողիկոսին, Աղթամարի Զաքարիա կաթողիկոսին Ս. էջմիածնի հետ յարաբերութիւնները վերատին խզելուն հանդէպ լեց, և Սիսի Աթոռին վրայ ալ Կիրապետ Եւզոպիտայիին բարձրանալուն նըկատմամբ չբողոքեց, այնպէս որ թէպէտ հակաթոռներ ելան մէջտեղ, սակայն Մայր Աթոռը անսոց դէմ վճիռներ չարձակեց, կապանքներ չվճեց, նպովք ու բանադրանք չհուսկեց (Ազգապարտմ, էջ 214):

Այսպէս Կիրիկիոյ Աթոռը շարունակեց իր գոյութիւնը միւս Աթոռներու կարգին իբրև օրինաւոր կաթողիկոսութիւն: Սակայն Ս. էջմիածնի և Կիրիկիոյ Աթոռներուն իրատեսութեանց սահմանները որոշ չէին զըծուած և պարագային համեմատ մին կամ միւսը զօրանալով կ'ընդարձակէր իր գործունէութեան շրջանակը: Սիմէնն կաթողիկոս Սեբաստացիին նշանաւոր նամակն ալ այսպիսի յիշատակութիւն մը ունի. «այսքան ամաց հետէ կաթողիկոսն ձեռնադրէին մինչև ցայսօր և խորութիւն ինչ ոչ էին արտեալ, նմանապէս և մեք ձեռնադրեմք զարժանաւորսն և ոչ խարեմք ինչ...»

վանդի ոչ Ձեր կաթողիկոսն թուղթ են առաքեալ սոցա սակս այսպիսի իրաց, և ոչ մերքն ձեզ, այլ սիրով են գնացեալք եղբայրաբար, և առ ի միմեանց ձեռնադրեալն ընդունեի են»։ Այդ վիճակը կը տիրէ մինչև Մայր Աթոռոյ կաթողիկոս Փիլիպպոս Աղբակեցիի ժամանակները (1632-1655)։

Այդ թուականներուն Սիւրի Աթոռին վրայ կը գտնուէր Սիմէոն Բ. Սեբաստացի (1633-1648), որ 1633-ին Կ. Պոլսէն վերադարձին Անկիւրիա կը հանդիպի, հոն քահանաներ և ժողովուրդ կ'աղաչեն որ իրենց եպիսկոպոս ձեռնադրէ վանահայր Թորոս վարդապետը։ Սիմէոն կիթղ. կ'առարկէ ըսելով թէ Անկիւրիան Ս. Էջմիածնի թեմ է և վարդապետը (= Գրիգոր Կեսարացի պատրիարք Կ. Պոլսոյ) գուցէ նեղուի։ Բայց զիմոզները կը ստիպեն և պատասխանատուութիւնը իրենք կը ստանձնեն։ Այն ատեն Սիմէոն կիթղ. կը կատարէ առաջարկուած ձեռնադրութիւնը։ Սակայն շուտով խռովութիւն կը ծագի Անկիւրիոյ մէջ։ Գրիգոր Կեսարացին ալ դժգոհ կը մնայ իր բարեկամին գործէն, և խնդիր կը հաղորդուի Փիլիպպոս կաթողիկոսին, որ Թորոս եպիսկոպոսը կը բանադրէ և Սիմէոն կաթողիկոսին ալ շատ ծանր զիտողազիր մը կ'ուղղէ, մեղադրելով իր վիճակներէն զուրս ձեռնադրութիւն կատարելուն համար։ Ըստ Օրմանեանի Փիլիպպոս կաթողիկոսի նամակը Սիմէոն Սեբաստացիին հասած պէտք է ըլլայ 1638-ին։

Փիլիպպոս կաթողիկոսի զրկած թուղթը ծանօթ է, բայց յայտնի է Սիմէոն կաթողիկոսի գրած պատասխանը, որմէ կարելի է ջիշ շատ զազափար կազմել այդ նամակի և Փիլիպպոս կաթողիկոսի ընթացքին մասին։ Նամակը թուական չունի, բայց Աղթամարի Աթոռին տեղադրութեան ակնարկութենէն կարելի է հետեցնել թէ գրուած է 1639-ին։

Կ'երևի թէ Փիլիպպոս կիթղ. հետեւելով իր նախորդին մեծանուն Մովսէս Գ. Տաթևացիին, Մայր Աթոռի ընդհանրական հեղինակութիւնը արծեցնելու զիտուով քայլեր առած է կաթողիկոսական միւս Աթոռներու նկատմամբ, ինչպէս կը հասկցուի հետեւեալ տողերէն ալ, զոր գրած է եղբի Փիլիպպոս կիթղ., սահա զԱղուան, զԱղ-

թամար, զԿ. Պոլիս և զԵրուսաղէմ հնազանդեցեալ հմք և զու յո՛ յուսացեալ ես որ ոչ հնազանդիս մեզս։ Ատոնց ակնարկելով Սիմէոն կիթղ. կը մեղադրէ Փիլիպպոս Աղբակեցին, գրելով. «Դո՛ւք ընդէ՛ր զԱղուանից տունն յափշտակեցիք, զոր զուք ի ձեր թղթով գրեալ էիք թէ ինքնազուրս Աթոռ է, ի Սուրբ Լուսաւորչէն կարգեալ։ Նոյնպէս և զԱղթամարոյն ընդ ձերով իշխանութեամբ նուանեցիք որ ՇիՉ (= 526) տարի է, որք ինքնազուրս կաթողիկոս են, թէպէտ գիրք կու պարսուենն։ Տի՛ս ուրեմն, ե՛ս եզայ յարող տուն առ տուն թէ զու»։

Փիլիպպոս կիթղ. զիտողութիւն ըրած է գրելով. «Ընդէ՛ր ձեռնադրութիւն առնես ի մերում վիճակի»։ Սիմէոն կիթղ. կը պատասխանէ որ իր նախորդ Հայրապետները այդպէս ըրած են, այսինքն Անկիւրիոյ եպիսկոպոսներ ձեռնադրած են, ինքն ալ անոնց կը հետեւի. և կը թուէ Պաշատուր, Տիրատուր, Աղարիա, Յովհաննէս, Պետրոս և Մինաս կաթողիկոսներու կատարած եպիսկոպոսական ձեռնադրութիւնները, որոնցմէ Տիրատուր Անկիւրիոյ եպո. ձեռնադրած է Սարգիսը, որ յետոյ եղած է Կ. Պոլսոյ պատրիարք, Յովհաննէս կիթղ. ձեռնադրած է ազերկու Յակոբան Անկիւրիոյ»։

Վերոյիշեալ կաթողիկոսներու կողմէ կատարուած ձեռնադրութեանց ցանկը կը ցուցնէ որ Կիլիկիոյ կաթողիկոսներ յաճախ Օսմանեան պետութեան մէջ գտնուող թեմերուն եպիսկոպոսներ կը ձեռնադրէին, հոգ չէ թէ անոնցմէ շատեր ենթակայ եղած ըլլային Ս. Էջմիածնի Աթոռին։ Յիշուած թեմերն են. Ակն, Անկիւրիա, Կարին, Եւզոնիա, Ամասիա, Մարզուան, Քարբերդ, Բաղէշ, Տարսն, Մէրտին, Երզնկա, Կ. Պոլիս, Էտիրնէ, Գոնիա, Կեսարիա, Սեբաստիա, Ձէյթուն, Մուշ, Շէշքուշ, Սուլու Մանասուր, Կաֆա, Պուղտան և Լիհնք։

Սիմէոն կաթողիկոսի տեսութեամբ կաթողիկոս մը իրաւասութիւն ունի ուէ տեղ եպիսկոպոսական ձեռնադրութիւն կատարելու իր ազգակիցներուն համար։ Եւ վկայ կը բերէ Ներսէս Լամբրոնացիի Աստիճանաց ձառէն թէ կաթողիկոսը ընդ ամենայն տեղիս, որ ազգն իւր համասեռքն են, ունի իշխանութիւն ձեռնադրել նոցա եպիսկոպոս և տալ զմիւռոնն»։ Լամբրոնացիի գրա-

ծը սակայն կը վերաբերի անտարակոյս ազգի մը պետք եղող կաթողիկոսներուն, ինչպէս էին մեր Հայրապետները Աթոռի բաժանումէն առաջ:

Սիմէոն Սեբաստացիին նամակէն կը հասկցուի թէ Փիլիպպոս կաթողիկոսը Ս. Երուսաղէմի պատրիարքին նամակ գրած է եղբերակով: «Մեզ դատաստան արար: Ժամանակին պատրիարքն էր մեծահարմարն Գրիգոր Պարոնտէր (1613-1645), որ 1613 թուին Երուսաղէմի մէջ եպիսկոպոս ձեռնադրուած էր Էջմիածնի աթոռակից կաթողիկոս Աւետիսի ձեռամբ: Այդ է թեքեւս պատճառներէն մին որ Սիմէոն կթղ. բորբոքելով ոճով ծանր մեղադրանքներ կը դրէ՛ Փիլիպպոս կաթողիկոսի դէմ և կը հարցնէ. «Ձեր անդատաստան բանից դատաստան չէ՞ պիտոյ, . . . այլ միթէ մե՞զ միայն կայ»:

Սիմէոն կթղ. տեսնելով որ Թորոս եպիսկոպոսի պատճառով խռովութիւն եղած է Անկուրիոյ մէջ, կը կանչէ գայն Սիս:

Սոյն նամակը Էջմիածին հասաւ և լրնջ արդիւնք յառաջ բերաւ հոն, յայտնի չէ: Սիմէոն կթղ. ցոյց տալու համար թէ Աղբակեցիին սիրոյ զգացումէն մղուելով չէ որ կը շարժի, կը յարէ. «Ձի սէրն նախ տեսութեամբ է գիմեանս, երկրորդ՝ խօսակցութեամբ, երրորդ՝ երթեւեկութեամբ. . . զտոսս ոչ ես տեսեալ երբեք, և ո՛չ ընդ իս խօսակցեալս: Արդեօք Սիմէոնի այս նկատողութիւններէն թելադրուած Փիլիպպոս կթղ. յարմար գտտեց անձնական տեսակցութեամբ խնդիրը կարգադրել: Արդէն, ինչպէս վերը յիշեցինք, ինքը Փիլիպպոս առաջարկած էր որ Երուսաղէմի պատրիարքը Գրիգոր Պարոնտէր դատաստան ընէր իրենց միջև և Այս տուեալներուն վրայ հիմնուած կրնանք ըսել որ Աղբակեցիին շարունակեց իր աշխատանքը, Երուսաղէմի մէջ ընդհանուր գումարում մը սարքելու և կաթողիկոսական իրաւասութեանց հարցը կանոնական և՛նով լուծելու համար:

Իր այս գովիչի ձեռնարկին նպաստաւոր էին ժամանակի բազմաթիւ հանգամանքներն ալ: Վասնզի Պարսիկ և Օսմանեան տէրութեանց միջև գաշինք մը կընթուած էր 1639-ին, երեսուն տարուան խաղաղութեան պայմանով:

Այդ նպատակով 1651-ին Փիլիպպոս կթղ. կը մեկնի Էջմիածնէն բազմաթիւ հե-

տեւորդներով, որոնց կը միանան ուրիշ շատեր ալ ճամբուն վրայ: Նոյն տարուան Հոկտ. ամսուն Փիլիպպոս կթղ. հասաւ Հալէպ, ուր իրեն միացաւ Սիմէոնի յաջորդող Սիսի նոր կաթողիկոսը Ներսէս Սեբաստացի (1648-1654) և միասին ուղեւորելով հասան Երուսաղէմ: Հոս ալ Գրիգոր Պարոնտէրին յաջորդած էր իր աշակերտը Ատուռածատուր Տարօնեցի (1645-1664, 1665-1666, 1668-1670):

Երուսաղէմի ժողովին մասնակցած են եկեղեցականներէն 28 հոգի. Փիլիպպոս և Ներսէս կաթողիկոսներ, Ատուռածատուր պատրիարք, 17 վարչապետներ և 8 եպիսկոպոսներ, նաև աշխարհական իշխաններ, որոնց անունը կամ թիւը չէ նշանակուած: Ժողովը գումարուած է 1652-ին և հաստատած 13 կանոններ: Այդ կանոններէն առաջին երկուքը կը վերաբերին Ս. Էջմիածնի և Կիլիկիոյ կաթողիկոսութեանց, մասնաւորաբար ձեռնադրութեանց խնդրին. այնպէս, «Առաջինն է սէր և միարարութիւն երկուց Աթոռոց կաթողիկոսացն Էջմիածնի և Սոյոյ, և իւրաքանչիւր կաթողիկոս զիւրոյ վիճակի նուիրեալն ձեռնադրեսցէ և մի գայլոյ. և թէ դէպ լինիցի զի ձեռնադրեսցէ յայմէ վիճակէ զոք, յիւրում վիճակին տեղաւորեսցէ զնա. և ձեռնադրեալն՝ թէ յայմ կաթողիկոսի վիճակէն փոխեսցի յայլ երթողիկոսի վիճակ, անըղուշելի լիցի: Երկրորդ՝ զի ինքն նուիրեալն ևս մի համար ձակեսցի առ այլ կաթողիկոս զնա՛լ թողով զիւրն, այլ նա իւր կաթողիկոսն» (Առ. Գաւթիճեյ, Գ. տպ. Վաղարշապատ, 1896, էջ 331-332):

Ժողովին որոշումները կը ստորագրուին եկեղեցական և աշխարհական անդամներէն և իւրաքանչիւրը հետը կ'առնէ կը տանի իր աշխարհը ի գործարդութիւն:

Կիլիկիայի երուսաղէմի ժողովին պատմութիւնն ընելէ յետոյ կը բացազանչէ՝ «Ներսնի» թէ մինչև վերջը յարգուէին այս սխալտի կամ գաշնագրին պայմանները» (Պարս. Կարդէնոց Կէլէկէյ, Անթիլիաս, 1939, էջ 349):

Ըստ երեւոյթին գար մը յարգուած են սոյն կանոնները և ոտնձգութեանց յիշատակութեան չենք հանդիպի մինչև Կիլիկիոյ Միքայէլ Ա. Աջապահեան կաթողիկոսը (1737-1758): Սա ըստ երեւանցի Սիմէոն

կաթողիկոսի երկիցս Պոլիս գտցած է 1749 և 1751 թուականներուն և կամեցած ատեն ասէի ի վերայ էջմիածին, խնդրելով ի վե՛ճակաց տրին զժմանս նահանգս զասմա՛նակիցս վիճակին իւրոյ . . . ասելով թէ ինձ վայել է ունել զայս երկիր որ ընդ իշխանութեամբ Օսմանցւոց է, առ որով ես և աթոռս իմ կամքն: Բայց տեղւոյն իշխանները արքունական հրովարտակով զայն կը հեռացնեն քաղաքէն:

Միքայէլ կաթողիկոսի այս ձեռնարկին ձախողութենէն յետոյ ժամանակ մը ևս խաղաղութիւնը շարունակուեցաւ երկու Աթոռներուն միջև և նոր գէպքեր տեղի չունեցան մինչև ժթ. դարու կէսերը:

Ս. էջմիածնի Կերիմ Ա. (1809-1830) և Կիրիկոյ Մեծն Կերակոս Ա. (1797-1822) կաթողիկոսները բարեկամական յարաբերութիւն ունէին իրարու հետ: Վերջնայս մէկ նամակը կարելի է տեսնել Կրիւսէքեանի Կիլիկոյ Կաթողիկոսաց Պարտիզան մէջ (էջ 569-573):

Ս. էջմիածնի Գէորգ Գ. կաթողիկոսին ընտրութեան ատեն թրքահայոց քուէները ներկայացնող հրկու պատգամաւորները, ներսէս Եպս. Վարժապետեան և Յակոբ Նորատունկեան, կը ներկայացնէին թուրք թրքահայոց վիճակները, ներստեալ և Սիսի կաթողիկոսութիւնը:

Գէորգ Գ. ի կաթողիկոսութեան սկիզբները Սիսի կաթողիկոսութիւնը խառնակ և անկանոն վիճակ մը ունէր, և Պոլսոյ մէջ ծրագիր ծրագրի վրայ կը կազմէին և առաջարկ առաջարկի հետևէ հրապարակ կը գնէին: Գէորգ Գ. կը մերժէր հրապարակ գրուած առաջարկները և կը պահանջէր որ Սիսի Աթոռին վերաբերու՛մբ հանդէպ Մայր Աթոռին ըլլար հպատակական, ապա թէ ոչ կը սպառնար ձթողուլ ըստ առաջնայն ի թիւս հակաթոռ և ապօրինաւոր կաթողիկոսաց սարտուցելոց ի գրկաց տօրն լուստ շայտս տանեայց Եկեղեցւոյ Սրբոյ էջմիածնի:»

Գէորգ Գ. կաթողիկոսի Թրիմեան պատրիարքին ուղղած 1870 Յունուար 2 թուականի կոնդակը, որով կը պահանջէր Մայր Աթոռին կառարեակ իրաւասութիւնը Տաճկահայոց վրայ և իր ձեռքն անցնել Կ'ուզէր Կ. Պոլսոյ, Կիրիկոյ և Աղթամարի աթոռակալներուն ընտրութիւնները, պատճառ երգաւ որ Գէորգ Գ. ի անունը վարկաբեկուի

Տաճկահայոց մէջ և իրրե թողք Պոլսո՛ւնի էի գէմ ը Սիսը էջմիածնի համարս անխմաստ բանաձևը նշանաբան մը գտանայ:

Պոլսոյ Երեսփոխանական Ժողովին ընդգրկած ընթացքը աւելի ևս մղեց Գէորգ Գ. իր ուղղութեան մէջ, ուստի ձեռնադրուելիք եպիսկոպոսներու կողմէն ստորագրուելիք էջմիածնի հանդէպ հաւատարմութեան և հպատակութեան երգման թուղթին մէջ աւելցուց «հակաթոռ և հետտեալ» կոչումները Սիսի և Աղթամարի կաթողիկոսութեանց համար: Զեռնադրելիները պիտի խոստանային և պիտի ուխտէին այլ երբեք ի կողմն ելանել այլոցն կաթողիկոսական անուանեալ անվաւեր աթոռոցս: Միւս Աթոռներուն մէջ ձեռնադրուած եպիսկոպոսները Մայր Աթոռի հպատակութեան ընդունելու համար յատուկ արարողութիւն ալ կազմեց, սԿարգ վաւերացուցանելոյ զիրաւունս եպիսկոպոսութեան ձեռնադրելոցն յանվաւեր կաթողիկոսացն կոչու՛մով, եւ կրկին ձեռնադրութենէ միայն զգուշանալով, իման Սեղախին առջև լոկ քահանայական զգեստաւորութեամբ ուխտ ընել տալէ հաքը մատանի, եմիփորոն և խոյր շնորհել սահմանեց: Այդ նորաձև արարողութեան առաջին եմիփորուողը եղաւ Ներսէս Եպս. Վարժապետեան:

Այդ թուականներուն Սիսի կաթողիկոսական Աթոռը բարձրացաւ Մկրտիչ Բէֆտիզեան (1871-1894), որ հետամուտ եղաւ ինքն իրեն համար անկախ կացութիւն մը ձեռք բերելու: Այս ուղղութեամբ իր աշխատութիւնները յաջողցնելու համար 1880 տարույ վերջերք գնաց Պոլիս, կարգ մը առաջարկներով: Հոն Պոլսոյ Կրօնական ատենանք իր կողմէն ուրիշ առաջարկներ ներկայացուց Բէֆտիզեան կաթողիկոսին, պահանջելով անկէ ի միջի այլոց 1. Հպատակութիւն էջմիածնի Մայր Աթոռին, և 2. Պատրիարքի և ժամերգութեան մէջ Կիրիկոյ կաթողիկոսէն առաջ Ամենայն շայոց կաթողիկոսը յիշել: Մկրտիչ կթղ. մերժեց եղած առաջարկները, եկեղեցւոյ միութեան խնդիրը խանգարող Գէորգ Գ. կաթողիկոսը ցուցնելով: Իսկ եթէ յարաբերութիւններ ճշգեւ պէտք ըլլայ, Փիլիպպոսի և Ներսէսի ժամանակ եղածին նման սերիցուցել ներկայութեամբ պիտի լինի Կ'ըսէր:

Վէճեր և ձեռնարկներ շարունակուեւ

ցան երկու կողմէն: Մկրտիչ կթղ. կը յայտարարէր որ եթէ Կիլիկիոյ վիճակներուն մէջ էջմիածնի կաթողիկոսը պիտի յիշատակուի, պէտք է որ էջմիածնի վիճակներուն մէջ ալ Կիլիկիոյ կաթողիկոսը յիշատակուի: Զատապան բանակցութիւններէ յետոյ վերջապէս համաձայնութիւն մը գոյացաւ, որուն առաջին մասը կը տրամադրէր որ Սիւն էջմիածնի գերագահութիւնը ճանշնայ, բայց էջմիածին ալ Սիւրը հակաթոռ ե հետեւող չանուանէ: Այս համաձայնութիւնէն յետոյ Մկրտիչ կթղ. մեծահանդէս շուքով պատարագեց Բերայի Ս. Երբորդութիւն Եկեղեցին և յիշատակեց էջմիածնի կաթողիկոսը:

Բայց Քէֆորդեանի համաձայնութիւնը բոլորովին անկեղծ չէր: Ան շուտով յայտնեց թէ ճնշման տակ միայն համակերպած է: Քէֆորդեան կատարութիւնէն անկալած իր շնորհները ձեռք բերելէ յետոյ փութաց Պոլիսը թողուլ և վերադառնալ իր Աթոռը, մէկ ու կէս տարի մայրաքաղաքին մէջ Պալէ վերջ:

Օրմանեանի տեսութեամբ Գէորգ Գ. իր իրաւունքին մէջն էր ցորչափ կը փափաքէր Հայ Եկեղեցւոյ միութեան նշանակ Մայր Աթոռոյ գերագոյն զիրքը պահպանել ու պաշտպանել, եւ մինչև իսկ կիրպով մը գալալի ընել տալ: Բայց նա երբք իրաւունք չունէր հաւանագ ուխտին ձեւը փոխելով անոր մէջ նորութիւններ մտցնելու: Պատմութիւնը իրեն չէր նպաստեր երբոր հետեւալ ու հակաթոռ կը կոչէր Կիլիկիոյ Աթոռը, քանի որ մինչև այդ օր Կիլիկիոյ Աթոռը Մայր Աթոռին հակաթոռ հռչակուած չէր: Եւ որդէն, ինչպէս կ'աւելցնէ Ալքապատոյի հմտու հեղինակը, Գէորգ Գ. ի ըրածը հակասական ալ էր մինչոյն ատեն:

Գէորգ Գ. մեծագործ կաթողիկոսի մահէն յետոյ Ամենայն Հայոց Հայրապետի ընտրութեան չուզեց մասնակցել Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը: Նորընտրու շայրապետը Մակար Ա. (1885-1891), ինքնաբերաբար վերցուց եպիսկոպոսացուններու ուխտագրին մէջ իր նախորդէն մուծուած Սիսի և Աղթամարի կաթողիկոսութիւնները անվաներ և հետեւալ հռչակելու յաւելուածը, որով գայթակղութեան քար մը մէջտեղէն վերցուած կ'ըլլար:

Քէֆորդեանի մահէն յետոյ Կիլիկիոյ

Աթոռը դարձաւ ինկաւ մեծ խառնաշփոթութեան մէջ, որոնց մասնաւորապէս կ'ընդունէր ուստի գանց կ'ընենք: Այդ խառնակութիւնները վերջացան օւթ տարի յետոյ միայն, Սահակ Բ. Պապայեանի ընտրութեամբ (1902-1939):

Պապայեանի օրով ալ տեղի ունեցան կարգ մը բանակցութիւններ Աթոռներու յարաբերութեանց շուրջ: Կիլիկիոյ կաթողիկոսը 1907 Փետր. 26 թուակիր նամակով մը ութ յօդուածներէ բաղկացած առաջարկութիւն մը կը ներկայացնէր իրեն հիմ համերաշխութեան: Այդ յօդուածներէն Ս. էջմիածնի և Կիլիկիոյ յարաբերութեանց կը վերաբերին, 1. Մայր Աթոռոյ կաթողիկոսը պիտի յիշուի Կիլիկիոյ կաթողիկոսէն և վիճակներէն, բայց փոխադարձաբար պէտք է որ Կիլիկիոյ կաթողիկոսն ալ յիշուի էջմիածնէն և իր վիճակայիններէն: 2. Կիլիկիոյ կաթողիկոսը կրօնական խնդիրներու մասին էջմիածնի կաթողիկոսին հետ խորհրդակցութիւն կամ կարծիքի փոխանակութիւն կը կատարէ: 3. Կիլիկիոյ եպիսկոպոսները կեդրոնի ընծայադիրով պիտի ձեռնադրուին եթէ ազատ ըլլան էջմիածնի վիճակներուն մէջ պաշտօնաւարել և բարձրագոյն պաշտօններու համար ընտրելի ըլլալ:

Այս առաջարկները պահ մը նկատի առնուեցան Պոլսոյ մէջ և բանակցութիւններ կատարուեցան, բայց քիչ յետոյ Թուրքիոյ մէջ պատահած քաղաքական սահաւոր վերվայրուձեերու փոշիին տակ թաղուեցան ատենք ալ:

Մակար կաթողիկոսի յաջորդող Ամենայն Հայոց Հայրապետները շարունակեցին այն փափկանկատ ուղղութիւնը զոր որդեգրած էր ան: Գէորգ Ե. կաթողիկոսի (1911-1930) օրով, 1925-ին Ս. էջմիածնի մէջ պատրաստուեցաւ Ակզային-Եկեղեցական ժողով գումարելու յատուկ կանոնադրութիւն մը, ուր Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը յայտարարուած է նախաթոռ անդամ, երկու պատրիարքներուն հետ (Յօդուած 5): Սոսոյ կաթողիկոսը կը նախադահէ Ազգ. Եկեղեցական ժողովին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հիւանդութեան պարագային (Յօդ. 6):

Մուրաւորէգեան Պորէն Ա. կաթողիկոսի օրով (1932-1938) երկու Աթոռներու յարաբերութիւնները դարձան աւելի սերւալի,

մասնաւորաբար՝ երբ Սահակ կթղ. իրեն Աթոռակից օժեց Բարզէն կթղ. Կիւլէսէրեանը (1931-1936)։ Երբ Գարեգին Աբբ. Յովսէփեանց, էջմիածնի լիազօր նուիրակը, 1935 Դեկտեմբերին այցելեց Անթիլիաս, հն հասու շատ ջերմ ընդունելութիւն, և Բարզէն Ա. կթղ. այդ առթիւ Լաֆի մէջ կը յայտարարէր. «Այլևս շատոնց վերջ գտած են Գէորդ-Միգրիշեան անորոյ բանաձէճերը և ամէնքս նուիրուած ենք Հայ ժողովուրդը պահելու իր Մայրենի Եկեղեցւոյն օճոցը, իր բոլոր կարելի միջոցներով, և թէ պարտաւոր ենք միշտ գործակցելու Մայր Աթոռին՝ զիրարացնելու համար անոր աշխատանքը Սփիւռքի մէջ»։

Բարզէն Ա. կաթողիկոս ջանաց Կիլիկիոյ և էջմիածնի Աթոռներուն միասնակա-նութեան կապը աւելի ամրապնդել 1936 Մարտ 29-ին կատարած իր մեռնորհնէքին առթիւ։ Ան իր օրհնած իւրիւն մէջ խառնեց հին էջմիածնական մեռններ, օրհնուած Ղազար Ջահեցի (1737-1751), Եփրեմ Ջազեցի (1810-1835) և Գէորդ Ե. (1911-1930) կաթողիկոսներէն։ Ապա իր օրհնած մեռ-նէն փոքրիկ սրուակներով նուէր կրկեց Ս. էջմիածնի՝ Կեհ. կաթողիկոսին և Երուսաղէմի և Պոլսոյ պատրիարքներուն, իրրե նշանակ եղբայրական սիրոյ և համերաշ-խութեան նուիրապետական Աթոռներու։ Ս. էջմիածնի զրկուած սրուակին վրայ փակ-ցուած էր մասնաւոր պիտակ մը ուր կըս-ուէր թէ «Սառնեցաք ի նա զերիս հնազոյն Մեռոս ի Մայր Աթոռոյ Սրբոյ էջմիածնի . . . ի նշան մրտութեան կաթողիկոսական Աթոռոյ և յապացոյց միասնականութեան նուիրապետութեան Հայաստանեայց Եկե-ղեցւոյ։ Խնդրեմք զի և զուք խառնեսլիք ի սմանէ ի Մեռոնն, զոր օրհնելոց էք. եթէ կամեսցի Տէր»։

Շատ ուրախալի էր տեսնել Կիլիկիոյ տարագիր Աթոռին հանգէպ Ս. էջմիածնի ցոյց տուած եղբայրական ազնիւ զգացում-ները և Կիլիկիոյ կորովի աթոռակից կա-թողիկոսին ջերմ ու սրտագին արտայայ-տութիւնները հանդէպ Հայաստանեայց նա-խամեծար Հայրապետութեան։

Երջանկայիշատակ Տ. Ռորէն կաթողի-կոսի մահէն յետոյ նոր Հայրապետի ըն-տրութեան համար 1941 Ապրիլ 10-13-ին Ս. էջմիածնի հաւաքուող պատգամաւոր-

ներու կարգին առաջին անգամ ըլլալով կը տեսնուէր նաև Կիլիկիոյ եպիսկոպոսներէն Տ. Ռազ Արքեպս. Աջապահեան, որ հըր-ճուանքով կը յիշէ երկու Աթոռներու միջև ստեղծուած փոխադարձ սիրոյ զգացուցները և կը մաղթէ որ ս յօգուտ Հայաստանեայց Եկեղեցւոյ աճուսին ու բարեզարդութեան միշտ և յաւիտեան պահուի սիրոյ, համե-րաշխութեան և միասնականութեան մա-քուր ոգին»։

Սարահեան Պետրոս կաթողիկոսի մա-հէն վերջ (1940), Կիլիկիոյ Աթոռին նոր կա-թողիկոս մը ընտրելու առթիւ նոյն տարւոյ Դեկտեմբերին, առաջին անգամ ըլլալով, Ս. էջմիածնին ալ ներկայացուցիչներ զըր-կեց Անթիլիասի պատգամաւորական ժողո-վին։ Այս առթիւ Լաֆ կը գրէ երկու Աթոռ-ներու Գործակցութիւնը խորագրին տակ. «Այս բոլորին մէջէն վեր կը կենայ՝ Եկե-ղեցւոյ համար պատմական արժէք ունեցող իրողութիւնը թէ Ս. էջմիածնի և Կիլիկիոյ երկու կաթողիկոսական Աթոռները, փոխա-գարձ մասնակցութեամբ իրենց համագու-մարներուն, հաստատած եւ իրագործած կ'ըլլան միասնականութիւնը Հայաստա-նեայց Սուրբ եւ Առաքելական, Մի եւ Ընդ-հանրական Եկեղեցւոյն, և համերաշխ գոր-ծակցութեան ճամբաներ բացած»։

Հայրապետական Աթոռին Սիսէն Ս. էջմիածնի վերադարձն ճիշդ կէս հազար-ամեակ յետոյ իրականացած այս սերտ վե-րաբերումը լաւագոյն կրաշխիքն է Հայ Եկե-ղեցւոյ աւելի պայծառ ապագային եւ Ս. էջմիածնի Մայր Աթոռին լուսանորոգ շողա-զարդումին։

Ն. Վ. Պ.



ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

Տ Ո Ւ Ն Ը (*)

Տունս եմ շինեմ
Արագածի անհոյք խորշին,
Պարզ, մրսերիմ,
Ոնին մէջէն իմ պապերուն.
Տարիներով երազն որուն
— Անհաս կառօս —
Նըմանն նաւուն փրղոսկրեայ,
Կրբեր եմ ես,
Երկրէ երկիր ու ծովէ ծով:

Տունս եմ շինեմ
Արագածի անհուն սրբին,
Զայնին մէջէն բիլ ջուրերուն,
Ղօղանջն ի վեր հօտին անցորդ:
Սեմին անոր իմ սիրսս է սափ,
Մինչ ոսկերուս սրոփ սրոփ
Հողը մեր սուրբ,
Ինձ կը բերէ բիրեղ հոգին
Իմ պապերուն:
Ու իմ նայուածքը կը սահի,
Մէկ սուսակէն միւս յակիւնք,
Ծաղիկներու, առուակներու,
Որոնց վրայ կաթիլ կաթիլ
Ցանցն է ինկեր,
Իմ պապերուս ապրումներուն:
Քրչիկ մ'անգին,
Հովի բերնին,
Նրբեմններ կը թոթուեն ձիւն.
Երկու թրոյուն
Կը հիւսեն բոյն,
Տունիս սեմէն
Ինձ տալով դաս,
Մեծ արուեստէն իմ պապերուն:

Տունս եմ շինեմ

Արագածի անհոյք խորշին,
Եւ հողերու շրջումներուն
Հրակայ ծաղիկ մ'է իմ հոգին:
Լեռան վրայ Արագածի
Կայ ձայներու անհուն համերգ.
Մէջս կարծես հուր են վառեր,
Շրջումներուն՝
Հազար հազար սերունդներու
Իղձն է քառեր:

Ու ժամէ ժամ, կը բարձրանան,
Կը կամարուին,
Զերթ յամեցած կառօսի ժայթք
Տունիս պատեր.
Մինչ քարերու կուրծքին դիմաց
Կը փայլակէ մուրեղ կախարդ,
Կը մրսածեմ աչերով քաց
Ես պատկերին,
Որ կ'առնէ ձեւ,
Այնպէս ինչպէս երազն է իմ
Երէկ, այսօր, հազար տարի,
Բուսած հողէն մեր աշխարհին:

Կը բարձրանան պատերն անոր
Ոսք ոսք, թիզ թիզ,
Լուսամուսներն ահա նըման
Այլըներու,
Որ կը նային անհուն սիրով
Դատեին վրայ Արարատեան,
Ա.փը անհուն բարիներու
Ժողովուրդին իմ մասնուցուող:

Դուռներն ահա,
Դէպ արեւմուտ ու դէպ հարաւ,
Լուռ հըրաւէր եկուորներուն,

(*) Հայրենակամն ապագայէն:

Որուն փրին զոյգ ծիծառներ
Ամէն զարուն՝
Պիտի հիւսեմ երջանկութեան
Օրանն իրենց:

Մարմին է արդ տունն իմ աղուր,
Զոր դարերով եմ երազեր:
Անկիւնն ահա թոնրասունիս
Ու մառանիս,
Ուր յօրինեն պիտի առու
Ֆորենն արդար, կաթն ու գինին
Սարսեաւ բարիք մեր աշխարհին:

Քովիկն անոր պարսէզ աղուր,
Որմէ կածանն զերթ ժապաւէն
Դէպի աղբիւր,
Հեղուկ հոգին իմ պապերուն,
Սափոր, սափոր,
Փոխադրելու ներս իմ տունէն:

Հասակդ առած կանգներ ես արդ՝
Տուն Հայրենի,
Իբրեւ խորհուրդ,
Պասսպարան ու սաղաւար,
Քանգումին դէմ
Հազար հազար սարիներուն:
Ու ցնցուղով ու ողկոյզով
Հոսի բարիքը օրհնաբեր,
Լեցուին շարով ու մարգարսով մեր ամ-
բարներ,

Սիրերն հանուր հայ աշխարհին:
Իջնէ ինչպէս ցօղը բարի,
Սերունդներու մաղթամբը սուրբ
Վըրան տունիս, վըրան դալար նորանորոգ
Մեր աշխարհին,
Զը կոխէ հոն ոսքը չարին,
Շուքն ու արիւն
Մեր դրուժան թրւումսիս:

Հեռուն, հեռուն,
Պարը հըսկայ, պարը կախարդ
Յաւերժական մեր լեռներուն:
Շուքը հըսկայ

Նոյի լեռան,
Ու դեռ գերի,
Զիս ընելով կաթսայ անհուն՝
Ուր իմնն իր մէջ կ'եռեսեփի:

Տուն իմ անուտ,
Քող չըպակսի հացը մափուր
Սեղանէն բու,
Ու մառանէդ՝
Մեղք ու գինին:

Շողն ազամանդ մեր ջուրերուն,
Մոյնը թաւիւ հազարերփեան
Մեր լեռներուն՝
Վըրան դէմին զակըններուդ.
Որոնք վաղը ու գալ սարի,
Գալ դարերուն,
Իմ արիւնէս պիտի բացուին
Ծիլ ծիլ, շող շող,
Անտառին մէջ մեր մեծ ցեղին:

Տուն իմ նորոգ,
Որքան նըման՝ այն միւսին,
Որուն սեմին արիւնն իմ հօր
Հոսեցաւ վար՝ կաթիլ, կաթիլ,
Հիւսել ոսպանն իմ վըրէժին
Եւ վըրէժին իրեն նըման
Հազարներու:
Այժմ իր հոգին,
Նորհուրդ հանգչած, գերթ աղանի
Իմանալի,
Կը հըսկէ լուռ, ինձ ցոյց տալով
Հորիզոններն,
— Հեռու ճամբայ դէպ հայրենիք —
Կանչող իրեն, բանակներն իր.
Պանդուխտներուն:
Գտած եմ քեզ տուն իմ աղուր,
Ինչպէս երբեմն ժրպիտն էր մօտ
Աղօթք մամուս,
Հասակն անտեղ իմ պապերուն:
Առանց քեզի,
Տուն հայրենի,
Իր հունէն դուրս,

Նրման չուրին՝
Մենք սահմանուած ենք չուրեալու :

Այժմ երբոր , դարձի շեփոր ,
Կը կանչէ ես
Բանակն հրակայ պանդոխտներուն .
Սեմին կեցած իմ նոր տունիս ,
Պալաս մ'ինչպէս մարմարակերտ
Իմ մտէն ներս ,
Ես կը կանչեմ
Հոգիները իմ պապերուն .
Ինչպէս կեցաւ
Մէկը որ մը իմ արիւնէն ,
Ասկէ առաջ հազար տարի ,
Գիտեց անցնիլն իր առջեւէն ,

Գառնուկներու , մրտուկներու
Երան հարուստ .
Իմ առջեւէն գառնուկի տեղ
Բանակն անբաւ բանուրներուն ,
Հողի , մրտի ,
Որ կը հիւսեն ցանցը երկաթ ,
Ցանցը կըրակ ,
Վըրան ազատ
Մեր աշխարհին :

Գորովագին ,
Կեցած հրպարտ սանտ շեմին ,
Աչխս՝ արցունք
Սրտիս՝ ժրպիտ :
ԵՂԻՎ ԱՐԴ

Զ Ն Ն Գ Գ Գ Գ

Հեռագայ պատմական արտառոյց տալը հասած ենք Ս. Արտոնյա Քի. 1455 Ձեռագրին :
Նոյն տարի մանր տարբերակներով կը գտնուի նաեւ Ք. 714 ձեռագրին սկիզբը : Առաջին ձե-
ռագիրը ունի հետեւեալ յիշատակարարը : — «Գրեցաւ ոտանատրս ի քաղաքս շահի Քոխար
ձեռուր Սեփարնոս մեղսանեակ իրիցու , ի վայելումն Յովսէփ աշակերտին իմոյ . ի քովակնիս
Հայոց Ռ-ՀԱ (= 1622) Մայիս անոյ , յորժամ ընտանապարտ զուրն գրուի քաղաքին եւ գտնանն
եւ զարայն կոխեցին , եւ զՍանտ փասիշանն ըսպանին , եւ զայլ գրուի մարդիսն շարդեցին , եւ
եղին քաղաքը ըզմուշքան Մուսափան , զոր Տեր Ած . զինն խաղաղութեանք պահեցեց անկէս :

ՈՂԲ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ ԿԱՑԱՅՈՒ

Ինքն հարիւր հայոց բրիւն
Ի՞նչ էր աւելին [= 1475]
Ի յառմանէ մեղաց շարին
Միաբանեցան այն տանկնին :
Քաթարն եկաւ ի վր . Կաթին
Ջրեր զամենքն կտեցին
Կրիւ ջրէին հետ քաղաքին
Սէ տաս արիւն յերկիր հեղին :
Յետոյ եկին զաքորդանին (*)
Որ ԴՅ էր աւելին
Սէ միաբան ի գուրս ելին
Չկաճա քաղաքն բոլորեցին :
Քաղաւ ւ անբիւր էր հեծելինին

Քօփ ու բուժանկ տաս ունէին
Խիս կանչելով կրիւ գային
Որ ան նստէ ի վր . քաղին :
Մեծ մեծ քօփերն երբ քաշին
Երկինն ւ երկիր կու զգային
Խիս տաս վնաս եղու քաղին
Տուն եւ տանաբերն փրկին :
Տըղայ մեռան յանձն ձայնին
Կանայք յանէն զարհուրէին
Սէ ըզգողայն անցուցնէին
Ջի անեղ էր ձայն մեծ քօփին :
Ի հինգ աւուրն զքաղաքն աւին
Սէ տուտ երդումն տաս արարին

(*) ըստ Ք. 714 Ձեռագրին Գ. եւ Գ. տուները տեղափոխելի են :

Յետոյ զփառանքն ի գիր առ ին
 Ըզմանր ու զվեճըն գրեցին :
 Ջինչ որ նեպայ լեարախս կային
 Ջամենն ի ֆաղէնն ժողովեցին
 Ջնես եւ զաղեղ եւ զասպարնին
 Ջամենն առեալ կողոպտեցին :
 Դարձեալ խարան օտս մի առ ին
 Շասոց զնորունն կերեցին
 Փայտով զմարդիբն շարեցին
 Քզուսոր եւ զորդիքն ժողովեցին :
 Ջհաւրըն գլուխըն կերեցին
 Ջորդիքն առ ին եւ գերեցին
 Անխնայ ժողովեցին
 Ջերկու եղբարնն ի մին տեղին :
 Ջնոր պրսակած հարան ու փեսան
 Լալով առ ին ի նավ դրին
 Հայրըն եւ մայրըն օտս լացին
 Եւ զխիբաց ի հնես գնացին :
 Նա հար չեղաւ չի խղճացին
 Եւ ոչ լալուն ողորմէին
 Մտերն եղեր եր զազանի
 Ջանմեղ գառնիբնն ուտէին :
 Առ ին սարան դասըղանին
 Լալով լըցին ի մէկ տեղին
 Տղայնն ամեն խիստ կու լային
 Եւ հաց եւ ջուր կու կանչէին :
 Մընօղն ամեն ժողովէին
 Եւ կերակուր յուղարկէին
 Լալով նստին յեգեր ծովին
 Ողորմ նային ի դեմ նալին :
 Քառասուն օր ի վր. ծովին
 Աղաղակեն ի դեմ ֆաղին
 Շաս աղըրկեն եւ ծառանին
 Ջամենն առ ին ի մէկ տեղին :
 Տասըն հազար սրդայս առ ին
 Ջա(ր)ս ըզմառայնն եւ զաղըրկնին
 Ջպազըրկընեքն ժողովեցին
 Ջամենն խիստ քալանեցին :
 Շաս մի սահաք յառաջ տարին
 Այնով չեղեւ բնութիւն չարին
 Ջար հրամանք յառաջ հանին

Հրատ. Ն. Վ. Մովսէսյան

Որ չի պահուեր զուճառ նոցին :
 Ըզգանկակննն ժողովեցին
 Մինչ ի մը բն հասուցին
 Առեալ սարան յըՍամայոլին
 Ի մեծ պարունըն հասուցին :
 Ջձամ ու զաղօք խափանեցին
 զՍանքայ Մարիամն որ կու գովին
 ԸզՖռանկաց եկեղեցին
 Այնայ մըզկիթ զայն արարին :
 Ջինչ որ Ֆրուանկ կայր ֆաղաին
 Ջամեն Սամազօլ առեալ տարին
 Ջի նոր դարձուած ի հոն կացին
 Ջամենըն նոր տանկացուցին :
 Խիստ բերեցան եւ յես կացին
 Եւ անուանես ի վայր մնացին
 Ամեն մարդոյ հասկացուցին
 Ջինչ որ բռզակ կայր գրեցին :
 Ջկըկիթոց նիհեզն ի գիր առ ին
 Ջտուն եւ զայգի գին բռնեցին
 Ջերեք բածին կ'ուզէին
 Աղաչանաւ ըզկեսն առ ին :
 Խիստ նեղութիւն կայր ֆաղաին
 Ամենն ի լաց հառաչէին
 Ճանփայ չկայր որ փաղչէին
 Ջինչ գերութիւն փարաւունին :
 Ըզժողովուրդն տանջէին
 Յանկարիտ կու տան(ե)ին
 Ի կիր ւ ի ֆար բանեցնէին
 Ջեռներ եւ ոսկին արիւնէին :
 Լալով ըզֆարըն կրէին
 Ջի բախն ի հնես կու ծեծէին
 Մարկաւագներն եւ ուտանին
 Մրիցուրեան արժան էին :
 Փիլիսոփայնն եւ ֆահանայֆ
 Իրից օրգիք եւ Խօնանին
 Ջամենեստան լալով առ ին
 Եւ ի հաւատոցըն հանեցին :
 Ով գիտ յե՞տ պահ մի բարին
 զՂարիպ Ներսէսս ի սեղանին
 Բոլոր արժու հայր մեր յերկին
 Իւր ասօղին մեղքըն չիբովին :

ՂԱՐԻՊ ՆՆՐՍԷՍ

ԲԱՆՍԻՐԱԿԱՆ

**1695-Ի ՀԱՅԵՐԷՆ ԱՌԱՋԻՆ
ՏՊԱԳԻՐ ՔԱՐՏԷՍԸ**

Քարտէսներու և քարտիսագրութեան պատմութիւնը հետաքրքրական և արժէքաւոր տեղ կը գրաւէ արուեստից և գիտութեանց պատմութեան մէջ և կը սկսի մարդկային ազգի քաղաքակրթութեան նախնական շրջաններէն:

Փարաւոններու Եգիպտոսը իր հմուտ երկրաչափները ունէր, Ռամսէս Բ. ի օրով (1333 - 1300 Ն. Ք.) կալուածական մասնակի եւ ընդհանուր քարտէսներ կը պատրաստուէին Նեղոսի ափերու մշակելի հողերու սահմանները որոշելու եւ պետական տարբերը ապահովելու համար:

Նման քարտէսներ փորագրուած կաւէ պղինձներու վրայ, կը գործածուէին նաեւ Միջագետքի մէջ Սարգոնի օրով (3800 Ն. Ք.), և անկէ վերջ երկար ատեն:

Այս աղիւսներէն կամ տախտակներէն ըստական մեծ թուով երեւան բերուած են Միջագետքի մէջ կատարուած պեղումներու ընթացքին եւ կը գտնուին եւրոպական թանգարաններու մէջ:

Յունները՝ եգիպտացիներէն իւրացուցին այդ արուեստը եւ դարգացուցին զայն իրենց երկրախուզական արշաւանքներու և պատերազմներու ընթացքին:

Ըստ Էրատոսթենէսի յունագիր Անաքսիմանդր (611 - 546 Ն. Ք.) գծած է երկրագունտի առաջին ընդհանուր քարտէսը, կեդրոնը ունենալով Եգէական ծովը: Անոր մէջ ցամաքները դասաւորուած կը գտնուէին թուրքի շրջագիծի մը մէջ՝ շրջապատուած ովկիանոսով:

Կրողիտո Պտղոմէոս, Բ. դարու հռոչակաւոր մաթեմատիկոս - աստղադէտը ուսումնասիրած է եգիպտական հնագոյն եւ լաւագոյն քարտէսները Աղեքսանդրիոյ մատենադարանին մէջ եւ օգտագործած է իր Աշխարհագրութիւնը կազմելու համար: Օգտուած է նաև մատենադարանապետ Կիրենացի Էրատոսթենէսէն (276 - 196 Ն. Ք.) որ նոյնպէս աշխարհագրական հետազոտու-


թիւններով կը զբաղէր, և հեղինակութիւններ ունէր այդ աշխատութեանց շուրջ: Ստրապո պահպանած է անոնց մէկ մասը իր գործերուն մէջ և իր կարգին կը յիշատակէ Աղեքսանդրիոյ մատենադարանի հաւաքածոն: Պտղոմէոսի աշխարհագրութիւնը ութը գիրքերէ կը բաղկանար և մինչև Միջին դարերը իր տեսակին մէջ կարենւորագոյն հեղինակութիւնը կը նկատուէր: 1410ին յունարենէ լատիներէնի թարգմանուած է այդ օտուար աշխատանքը Յակոբոս Անկէշտի կողմէ:

Տպագրութեան գիւտէն յետոյ, ԺՆ. դարէն սկսեալ, քանիցս տպագրուած է այն լատիներէնի վրայէն, իսկ յաջորդ դարու վերջերս յունարենի: ԺԲ. դարուն մէջ գրուած յունարեն ձեռագիրներէն մին կը գտնուի Աթոսի վանքերու մատենադարանի մէջ: Տպագրութիւնը շարունակուած է ԺԲ. դարուն մէջ, այս անգամ լատիներէն և յունարէն ձեռագիր և տպագիր օրինակներու բաղադատութեամբ: Ասոնց մէջ լաւագոյնը կը նկատուի A. F. Didot-ի կրատարականութիւնը:

Կիկերոն, Սենէկա, Պլինիոս և ուրիշ հռոմէացիք հեղինակներ տեսած և զործածած են հռոմէական տեղագրական և ընդհանուր քարտէսներ: Պլինիոս կը յիշատակէ Հայաստանի առաջավայրի քարտէսը պատրաստուած Ներոնի ժամանակ: Կը յիշատակէ նաև հռոմէական կայսրութեան ընդհանուր քարտէսը, որ, թէև յատկապէս պատրաստուած էր Յուլիոս Կեսարին նուիրուելու, սակայն անոր անսպասելի և եղբրական մահուն արտահառա նուիրուած է Օգոստոս կայսրի, որ ընդունած է մեծ կարեւորութեամբ և զնահատութեամբ: Իր յաջորդները նոյն վերաբերմունքը ցոյց տուին հասկնալի պատճառներով:

Քարտիսագրութիւնը ընդունելութիւն գտաւ նաև ուսումնասէր և բանասէր քրիստոնեայ վանականներու մէջ: Ջ. դարուն փայլած է Աղեքսանդրացի վանական Կողմասը: Նոյն դարուն կազմուած կը նկատուի 1896ին Մադագայի մէջ գտնուած գեղեցիկ և զուեւուր խճանկար-քարտէսը:

Միջին դարերու և խաչակրական արշաւանքներու շրջաններուն սակայն (1095 - 1291) Եւրոպան կորսնցուց ևր խոնդալաւութիւնը այդ մարզին մէջ տիրող յետա-



գիմական մտայնութիւններու պատճառաւ, Այդ շրջաններուն հիններու հետեւողութեամբ քարտէսները ձուռած, ուղղանկիւն և կամ որոշորէի կ'ըլլային՝ միշտ ուղկիւնոտով շարժապատուած, ընդհանրապէս Նրուսաղէմը ունենալով կեդրոնական գիրքի մէջ, Հաւանաբար այն ատեն աւելի զօրացաւ այն հին աւանդութիւնը թէ աշխարհի կեդրոնը կը գտնուէր Ս. Յարութեան Տաճարի մէջ:

Կնանատութեան արժանի է միւս կողմէ մէ արարական խալիֆայութեան կեդրոններուն մէջ տեսնուած աշխատանքը թէ քարտէսի ուսումնասիրութեան և թէ կազմութեան համար: Անոնք մեծ մասամբ կ'առաջնորդուէին հնդկական աղբիւրներէ և Պտղոմէոսի գործերէն որոնք արաբերէնի թարգմանուած էին:

Մարքո Յօլո, պակօ տը կամա և ուրիշ Ներուպացի ռովագնացներ և ճամբորդներ Մերձաւոր եւ հեռաւոր Արեւելքի մէջ ի գործածութեան տեսած են զանազան քարտէսներ եւ գունտեր: Զինականները փորագրուած էին պղնձեայ գունտերու վերայ և կամ փորագրուած տախտակի կտորներով տպագրուած թուղթի և կտաւի վրայ:

Տպագրութեան իրատէն յետոյ Ներուպայի ռուրը կեդրոններուն մէջ քարտէսներու պատրաստութիւնը տպարանական աշխատութեանց գլխաւոր ճիւղերէն մին եղաւ, վասնզի վերագրութեան և նոր ծնունդ առած ազգերու աշխարհակալական և յոռաջիւղական ձգտումներուն և նուաճումներուն համար անհրաժեշտութիւն մըն էր ան այլևս:

Անթիվերպ և Ամսթերտամ առաջին տեղը կը գրաւէին անոնց մէջ և այդ գիրքին մէջ Ֆրանցիէի մինչև ժ.Ը. գարու սկիզբը: Ամբսթերտամի մէջ էր որ 1695ին տպագրուեցաւ առաջին հայերէն քարտէսը Համասարած Ախաւհագոյց վերատուութեամբ: Անոր մէջ օրինակը կը պահուի Ս. Աթոռոյս մէջ և անոր լուսանկարն է որ կը զարգարէ Սիւնի այս թիւը:

Նրուսաղէմի օրինակը տպուած է ճերմակ թուղթի վրայ և փակցուած թղթածածկ կտաւի վրայ: Կտաւի վերի և վարի եղբերքները ունին սովորական քարտէսներու տակտակեայ պարզ «Երկններ»: Քարտէսը ունի 1.55 մէթր լայնութիւն և 1.21 մէթր բարձրութիւն: Չորս անկիւններուն մէջ պատկերացուած են տարւոյն չորս եր

զանակները՝ զիցարանական և այլարանական անձերու և կենդանիներու խմբանկարներով՝ որոնք ունին Ռաֆայէլեան նկարչներու ոճն ու գեղեցկութիւնը: Վերի ձախ և աջ անկիւններուն մէջ գրուած են Գարուն և Ամառ, իսկ վարի ձախ և աջ անկիւններուն մէջ Աշուն և Ձմեռ: Հինգ ցամաքամասերը կը տեսնուի երկու հարթագունտերու մէջ: Եւրոպա, Ասիա և Ափրիկէ կը գտնուին աշակողմեան արեւելեան կիսագունտի մէջ, իսկ զոյգ Ամերիկաները՝ ձախակողմեան արեւմտեան կիսագունտին մէջ:

Այս հարթագունտերու վերեւը կը տեսնուին հիւսիսային և հարաւային երկրագունտերը որոնց մէջ ներկայացուած են համատարգութիւնները, իրենց այլարանական կենդանակերպերով:

Այս գունտերուն տակ գրուած է արեգակնային դրութիւնը: Անոր մէջ երկիրը կեդրոնական տեղ կը գրաւէ և շուրջը կը գառնան լուսինը, փայլածուն, լուսաբերը, արեգակը, Կրատը, լուսնթագը և երեւակը: Անոնց ծիրերը շրջապատուած են աստղազարդ գօտիով: Արեգակնային Դրութեան չորս կողմերուն վրայ կը տեսնուին մարդկային ազգի ճերմակ, գեղին, սեւ և կարմիր ցեղերու ներկայացուցիչները իրենց յատուկ տարազով և խորհրդանշաններով:

Մեծ հարթագունտերուն տակ կը զբաղենուի հետեւալ յիշատակարան արձանագրութիւնը ձուռած շրջանակի մը մէջ ցորենի փուրձերով և երկրաչափական առարկաներով զարգարուած:

«Նորոգ քանդակ գեղեցկավիպ հանրացում փոխաբերեաց Թօսա յեսնորգ Ոս Վաճակեան»:

ՊԱՏՈՒԱԳԻՐ ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑԻՍ

Պ	} Որ է	}	Գեա
Կ			Կղզի
ԿԿ			Կղզիք
Ն			Նաւահանգիս
Ծ			Ծով
Ք			Քարափ
Ս			Սաւր
ՍԿ			Սագաւորաբիւն
ԱԿ			Ասիան
ՆԿ			Նահանգ

Փորագրութիւն յոյժ ցանկալի
 Ի ձեռն եղբարց հարագահի,
 Աղբիանու Ըսկոնքիկի
 եւ Պետրոսի ֆարսվարժի,
 Ընդ Ղուկասու հրմնագունի
 Երկամբք բազմոք յայսածողի
 Եղբորոդի իմ Անդրանիկի
 Պահնացի էն յիւրում ծոցի
 յԱնստրոյամ
 1695

Այս յիշատակարանին տակ, անմիջապէս շրջանակէն դուրս, կայ հեանեալ լատիներէն արձանագրութիւնը.

Hadrianus et Petrus Damianns Schoonebeek
 Fratres Faciebant Amstelodami MDCXCV.
 յետոյ կուգան երկու փոքր հարթագունտեր որոնց մէջ կը տեսնուին հարաւային և հիւսիսային կիտագունտերու ցամաքները եւ ուղկիանոսները: Երկու գունտերուն միացման կէտին տակ խեցեպնակի մը մէջ կան պարսկերէն երկու բառեր: «ان» «նհան պիմ», որ կը նշանակէ Աւխարհացոյց:

Քարտէսի փորագրութեան աշխատանքը ինչպէս կը տեսնուի յիշատակարանէն կատարուած է Սկոնքէկ եղբայրներու կողմէ, իսկ տպագրութիւնը Քոմաս Ապս. Վաս. նանդեցիի հաստատած տպարանին մէջ ուր կ'աշխատէին Մատթէոս, Ղուկաս և Միքայէլ՝ Վանանդեցիի հաւատարիմ և տաղանդաւոր ազգականները:

Աշխարհացոյցը անոնց անդամիկ գործը եղաւ: Յաջորդ տարին իսկ ի միջի ալոց լոյս ընծայեցին Աշխարհացոյցը բացատրող մէկ աշխատութիւն որ Բանալի անունը կը կրէր: Վանանդեցիի տպարանը որ սկսած էր 1695ին, գոցուեցաւ Ղուկասի վարչութեան օրով՝ 1717ին, նիւթական դժուարութեանց պատճառաւ:

Քարտէսը ամբողջութեամբ գեղարուեստական առաջնակարգ գործ մըն է և պատիւ կը բերէ Հայ ցեղին:

Կ. Բ.



ԼԵՂՈՒՇԳԻՏԱԿԱՆ

**ԱՐԱՐԱԿԱՆ ԱԶԳԵՑՈՒԹԻՒՆԸ
 ՀԱՅԵՐԷՆԻ ՎՐԱՅ(*)**

Ճոռոմբան այս ոճը տեւում է բաւական երկար. գրեթէ նոյն ոճով է նարեկացին՝ Ժ. դար. իսկ ԺԱ. դարին դեռ Մաքրատրոսը գրում է.

«Զբաղձումն անձկութեան տենչանաց քոց և զփափաք ցանկութեան տոփանաց, որ խանդակաթ ըզձամբ յաւերժ տողորէր, պտուցմամբ կարօտեալս (թուղթք, հարսկոտ. էջ 222); ուր միտխայն փափափիլ բառի համար 11 բառ է գրուած:

Բանասէրների այն ենթագրութիւնը թէ այս շրջանի ուռուցիկ և ճամարտակ ոճը արաբական ազդեցութեան արդիւնք է, ըստ իս ճիշտ չէ: Ուռուցիկ ոճի ամենամեծ ներկայացուցիչն է Թէոդորոս Քոթնեանորը, որի լեզուն իր նորահնար կանցունչափ անսովոր բառերով նմանը չունի հայ մասնագրութեան մէջ: Ահա մի հատուած այս կեղինակից ևս:

«Այսօր մեծ խնդութիւն ամենայն տիեզերաց. քանզի բացաւ դուռն արեւելեան աստղանշան ճանապարհաւն մոզս հանելով ընծայաբերս, երկնաւոր հրեշտակաց արքային մատուցանելով ոսկի արքայական ինքնահողարուսակ արուեստանարագործութեամբ մաքրազտեալ և գունազարդեալ ի շողիւնս հրալուսաճաճանչագեղնութեանն . . . այսօր աւարտագործեալ կատարաշինեցաւ լրումն եկեղեցւոյ՝ բազմայեղանակ նախագուշակ մարգարէիցն քարոզութեամբ: . . . Այսօր վերահայեաց տեսակ գուարթածաղիկ երփնազանազեղ գարունն, նաղարթանճմափթիթ բուսով վայելչացեալք: . . . Այսօր հոսանք հոգեխաղաքք և վտակք առատարուղիք միշտխոզոմեան տրամոռզանեն զուրբաստանեալ աւետարանատունկ մանկունս կկեղեցույ: . . . Այսօր հողատեղծեալ զարմ ազամածնութեանս՝ երկնաքա-

(*) Շարունակութիւն՝ մեծամուճ հեղինակի «Պատուարիւմ Հայ Լեզուի» գործէն (Ի. Գլուխ):

դաքացի անուանակոչութեամբ գրեցան ի դպրութիւն կենաց: . . . Այսօր ծով համատարած տարաբերութեան նուազարանօք, սահմանազույ վերահայթիեցին խազազարօ գեղանմեայ: . . . Այսօր և վերագագաթնակատարահերձ կոհակ լերանց վարսագեղեակ պննազարդեցին գալստեամբ որդւոյն Աստուծոյ: Այսօր երկնանորոզակառու տարերք երկուց լուսաւորաց ջան պայծառ դամբարան փայլածին գալստեամբ որդւոյն Աստուծոյ: . . . Այսօր ծովայատակ մեղք աշխարհի արտասանմանհալած փախչի: . . . այլ եւ ի հեթանոս շառաւելազործեալ կամարոյր տարածասփիւռ ներծաւալեցաւ ուղէշարձակ քաղցրբարեղուն արմատոյն այնորիկ, որ ի քէն յայտնեցաւ աշխարհի, որք պասքածարաւիք էին յամենայն սրտէ աստուածգիտութեանն: . . . Դարձեալ եռանդնասէր և յորդոր փութով և յորդորապահանջ հարկապահանջութեան ըստ բազմայեղանակարուն շառաւիղն գովասանութեամբ Հոգւոյն սրբոյ վարսագեղութեանց խոյրապահազարդ փառքեք ընծայաբերեմք քեզ ի մերմէ նուստտալան արուեստից, ո՛վ Տիրուհի, սրբանեալ վերահալակեալ քոր մեր, դուստր մարգարէութեանց, ակն սուտակ և դահանակ լուսալաւայնից, նտորաքանեալ ի մէջ գտեալաց Սիոփելի: . . . Որ խոխոմեալ արբուցանես զյոգնազանազունակ տունկս գրախտին փափուկութեան . . . առ հասանաչորովաշարժ վարդապետութիւն աւետարանին Քրիստոսի: . . . Ուրախացիր, Մարիամ, տիեզերարարած տուփ ոսկի, զարդարան առուշահատ խնկովք, և տաշտ մաքրափայլ իւղեփեցական բուրմամբ. քանզի որպէս ի զուհեպաշտագեղ վարդից և շուշանաց և հովտածիժաղասազարթ ծիրանաթոր մանուշակացն, վարդազեղեալ ունիս հիւսակ: . . . (տես Յովհ. Իմաստ. տպ. Վնեստիկ 1833, էջ 173-181):

Արդ, այս ամենամարտակ հեղինակը ապրած կամ գրած է արարների տիրապետութիւնից առաջ: Մենք ճիշտ չգիտենք Քոթեանորի թուականը, բայց գիտենք որ է. զարի հեղինակ է. իր աշակերտներից է Սահակ կաթողիկոս Զորափորեցին, որ մեռաւ 703 թուին. և եթէ իր վարդապետի մահը զնենք 680 ական թուերին, ճշմարտութիւնից բնաւ հեռացած չենք լինիր:

Արդ, արարները որ առաջին անգամ Հայաստան իբր փորձ արշաւեցին 640 թուին և Միայն 693 թուին վերջնականապէս տիրեցին երկրին, չէին կարող 680-ին մեռած Քոթեանորի լեզուի վրայ ազդեցութիւն ունեցած լինել: Սրանից հետեւում է որ մեր այս շրջանի հեղինակների ճոռմարան լեզուն ոչ թէ արարական ազդեցութեան արդիւնք է, այլ առհասարակ արեւելեան է: և որ տարբեր չէ Սերէոսի, կամ աւելի հին՝ Կորիւնի և Ազաթանգեղոսի լեզուից: Բիւզանդական յունարէնում էլ սովորական էր այս ոճը փոխանակ նախկին հելլենական պարզութեան:

Արարական ազդեցութիւնը հայերէնի վրայ երեւում է տաղաչափութեան մէջ: Հնագոյն հայոց բանաւոր գրականութեան մէջ գործածական էր վրայասանական չափը, որի օրէնքները մեզ յայտնի չեն, բայց պարզ է որ վանկերի հաւասար թուի և յանգերի նոյնութեան վրայ հիմնուած չէր: Եւ զգարից մեր գրականութեան մէջ ոտանաւոր գրուած քնքեր չկան. է-՛ւ դարից սկսուած են երեւալ շարականները, որոնց չափական արուեստը թուականի ու քանակականի մի տեսակ խառնուրդ է, առանց յանգի: Աւելի ուշ երեւում է տաղաչափութեան երրորդ տեսակը, որի մէջ տողերի վանկերը հաւասար են թուով, իսկ ամբողջ ոտանաւորը ծայրից ծայր ունի նոյն յանգը: Յիշենք Գրիգոր Մագիստրոսի Մեծ եմ գործի Ասուծոյ օտանաւորը հազար տող, ԺԱ. դար, Ենդհալու Վիպասանութիւնը՝ ամբողջը եալ յանգով, նոյնի Յիսուս Որդին՝ ամբողջը ին յանգով եւն. եւն: Ոտանաւորի այս տեսակը վերագրուում է արարական ազդեցութեան:

Արարական ազդեցութեան է վերագրուում նաև՝ մութ ու խրթին գրելու այն ձևերը, որ գործածուում են գանազան հեղինակներ՝ ցոյց տալու համար միւններին իրենց խոր ու խորհրդաւոր գիտութեան շափը: Ոճի պարզութիւնը այն ժամանակ տգիտութիւն էր համարուում: Այս կարգի հեղինակներից յիշենք կարապետ Սասնեցին, բայց մանաւանդ Գրիգոր Մագիստրոսը ԺԱ. դար, որ առհասարակ՝ մութ ու անխմանալի լեզու ունի, բայց յատկապէս իր մի քանի գրուածքների մէջ գործածուում է մի այնպիսի լեզու, որ հասկանալու հա-

մար առանձին բանասիրական աշխատանքի պէտք կայ: Այսպէս են իր Գամաղցականը (որ վերլուծեցին Նորայր և Մեննվիշեան), Մրզուզ փանաբը (որ լուծեց Աճառեան), բառական բաղդատակները, Գանգիւն բախիւն եւ Կես կարթիւ, որոնք գեռ անլոյծ ձևում են:

Գաղափար տալու համար ընթերցողներին նաև այս խորհրդաւոր լեզուի մասին, գնում ենք այստեղ ամբողջութեամբ Մագիստրոսի Մրզուզ փանաբը իր թարգմանութեամբ: Այս գրութիւնը միանգամայն ցոյց է տալիս ոտանաւորի այն ժամանակուայ ձեւը՝ ծայրից ծայր ելլ յանգով:

1. Մրզուզ փանաբ ծրդեալ ծեփեալ անհոյծ ողեալ յառեալ,
2. Իրագնկ խանդեալ, մաներեալ, յարագինեալ, իսկոյն յահրեալ,
3. Մանչուկ մանչոն ճահնեալ, դամեկեալ, ընթանակեալ,
4. Դիւրադաս պասենեալ, անոահալար պարայածեալ,
5. Որչաւոյց եւ գրուանող ծեփեալ, եռծեալ, ապազունեալ,
6. Փրկեալ փեփ փագեալ ապազինիւ բացաւացեալ,
7. Հիկեկ գոս կոյր կոպանեալ, քափառական կոկոզացեալ,
8. Անայի բաղարեալ, արվիրական իզուր խոնջեալ:
9. Անխորաւոյց արգոք կարծեալ արտօրինեալ քարտեալ,
10. Անդրուաս գրուան բոսոր անիրապիս ընթոշխորեալ,
11. Անճոռնի ճիպ դիւտեալ, ապաժաւան շաից եղեալ.
12. Ընկրկեալ, թոպեալ բերեալ թողեալ, ի յայտ տաւակայեալ,
13. Բոսորագոյն հաշմեալ, չոյածական արտալածեալ,
14. Իշղագործ կիւղ կածնական յուզեալ, խուզեալ եւ խողխողեալ,
15. Անհերթ, վիթխարացեալ, հրաշխացող զաղափարեալ,
16. Մեզդե մախիզ զոփեալ միտեալ, յարդեալ, առատուեալ:

(Թարգմանութիւն)

1. Նայելով իմ հասարակ ըսածներու՝ կցնդարանկիր թե անոնք անպիտան, գնում ու աղտոտ բաներ են.
2. Երբ իրագնկ եղար, Լախանձով վտնեցար ու մեկեցար, ու զեմք ափր, շուտ մը դիւտ յանդգնեցար.
3. (Իբրեւ մանչուկ մը, փոքր տղայ մը ստահակեցար, ընդվզեցար) եւ ընթոշխուցար.
4. Դիւրին բան մը երեւեցաւ մեզի. բայց հիմա ճանաչող կորուցեցած ման կուզաս ապիւն անդին.
5. Որչիղ մեք պահուած ծածուկ կցնդարանկիր, հիմա (ընկճուեցար), պատուեցար:
6. Ենդ՞ ու թշուառոյ հպարտացեր էիր. հիմա յայտնապիս ու վճռաբար անզեկ ու սկար կոչուեցար.
7. Ինչպիս կոյր կրեզերիս քափառական, դու որ մեծանես էիր
8. Իզուր իրար խառնեցիր (գրուածքս բան մը հասկնալու համար), իզուր եւ իզուր յոզնեցար.
9. Պարզ (կամ դիւտանականայի) խօսք մը համարեցիր, բայց չափե դուրս դասապատուեցար.
10. Նախասական անօրաղի խօսքը պարսպ տեղը (կերար).
11. Դիւտի անճոռնի կերպարանք մը առաւ (խիթղ բերանի թթուեցուցիր), շաւ բանի չհասար.
12. Ետ փաշուեցար, ծեծ ուտելով բերած մնացիր եւ յայտնի կերպով հասկցար (ընթոշխուցիր):
13. Անօրահար շարդուեցար, աստանդական հաշածուեցար.
14. Թանաք գրիչի փնտնեցիր, որոնեցիր եւ խուզարկեցիր.
15. Ծաս մեծ, խոշոր, հրաշալի գիտուն կարծեր էիր մեզ,
16. Բանասիրուած, անտեղեկ, նեղը մնացած, խոնարհեցար, կարգի եկար ու մարդ դարձար:

Ընթերցողը նկատեց արդէն թէ ինչպէս տաղաւափական արուեստը, նոյնպէս եւ խորհրդաւոր գրութեան այս ձեւը երեւում են մեր մատենագրութեան մէջ ոչ թէ է, Է, Թ. զարբերին, երբ արաբական տիրապետութիւնը տարածուած էր մեր երկրի մէջ կողմը, այլ աւելի ուշ՝ յատկապէս ԺԱ. դարում, երբ հայոց Բագրատունի թագաւորութիւնը արդէն վաղուց հաստատուած էր, արաբները Հայաստանից հեռացած և նոյն իսկ իրենց անկման շրջանն էին մտած։ Այս պատճառով ազդեցութիւնը պէտք է վերագրենք ոչ թէ ուղղակի արաբներին, այլ մեր հարեւան պարսիկներին։ Ինչպէս արդէն գիտենք, է. դարում պարսիկները արաբական տիրապետութեան տակ մտնելուց յետոյ, շուտով մասնագիտացան հրօնի ընդունեցին, որ եւ պատճառ դարձան արաբական լեզուի ու գրականութեան շատ խոշոր ազդեցութեան՝ պարսիկները վրայ։ Պարսիկները ոչ միայն ընդունեցին արաբական գիրը, այլ և պարտաւորուած սովորում էին արաբերէն լեզուն՝ կուրան կարգալու համար։ Պարսիկները կնքեց բազմաթիւ փոխառութիւններ արաբերէն լեզուից. բանաստեղծները եւ առհասարակ գրողները սիրում էին անխտիր լցնել իրենց գրուածքները արաբերէն բառերով. և Շահնամէից յետոյ անկարելի է գտնել պարսիկ գրականութեան մէջ մի գրուած, որ արաբերէն տեղի ու անտեղի փոխառութիւններով խնդրուած չլինի։ Այսպէս օրինակ Ստադիւն, որ պարսից ամենասիրուած և նոյն իսկ ժողովրդական դարձած բանաստեղծն է (1175-1291), իր հրուանակաւոր Գուլիստանի ու Բոստանի մէջ գործածուած է մի լեզու, որի կէտից աւելին արաբերէն է, չհաշուելով այն օտանաւորները, որոնք ամբողջապէս արաբերէն են։ Այդ նոյն հեղինակների մէջ արաբերէնի գործածութեան իրր հետեանք՝ յառաջացաւ նաև խրթնաբան ոճը. — պէտք է գրել այնպէս՝ որ պարզ մարդը ոչինչ չհասկանայ, իսկ գիտունն էլ գժուարութեամբ հասկանայ։

Անս այս ոճն է, որ պարսիկներից եւ Պարսկաստանի վրայով անցնում է նաև Հայաստան։

Արաբները նշանաւոր եղան գիտութեանց մէջ. Աբրահան խալիֆայութեան

ժամանակը Բաղդադը դարձաւ Պուլի մրցակիցը. աստղաբաշխութիւնը, մաթեմատիկան, երկրագործութիւնը, քիմիան եւ մանաւանդ բժշկութիւնը արաբների մէջ շատ սիրուած ու մշակուած գիտութիւններ դարձան։ Այդ գիտութեանց վրայ երեւալով զանազան հեղինակների գործերը, որոնք այսօր էլ գիտութեանց պատմութեան համար մեծ նշանակութիւն ունին։ Բժշկական գրուածքներից քանի քանիսը լատիներէնի թարգմանուելով Եւրոպական գիտութեան սեպականութիւնը դարձան եւ Եւրոպացիք ԺԱ. — ԺՁ. դարերում բժշկութիւնը ուսումնասիրում էին արաբական գրուածքների վրայից։ Այդ գիտութիւնները մտան նաև Հայաստան. ԺԲ. դարում հայերը արաբերէնից թարգմանեցին Վասակից զիրքը (երկրագործութեան ու գերդաստնետութեան վրայ հարուստ տեղիութիւններով). Սմբատ Գ. Ռուբինեաց թագաւորը 1295-98 Սսի մէջ պաշտօն յանձնեց ասորի բժիշկ Ֆարաճին, որ երկար ժամանակ մնալով Բաղդադում՝ սովորել էր արաբական բժշկութիւնը, կազմել հայերէն լեզուով մի Անասնաբուժական գիրք. և բժիշկ Ֆարաճին հաւաքելով ձեռնայ, Ապի-Յուսուֆի, Ռաշիդի և այլ բազմաթիւ հնդիկ ու արաբ նշանաւոր բժիշկների գործերը, հայազգի արաբազէտ Թորոս քահանայի հետ թարգմանաբար յօրինեց «Թժկարան ձիւր եւ առ հասարակ ցրասնոյ»։ Աւելի շատ են աստղաբաշխական, հմայական ու փախարհական գրուածքներ, բոլորն էլ արաբերէնից թարգմանաբար կազմուած։ Վերջապէս ունինք զուտ բժշկական գրուածքներ, թարգմանական կամ նաև հեղինակութիւն հայազգի բժիշկների, որոնց հնագոյնն է բժիշկ Յովհաննէս 870-880 թուներին. իսկ գլխաւոր երկրայացուցիչը Մխիթար Հեթանցի որ 1184 թուին գրեց Ջերմանց մխիթարութիւնը, ջերմի բոլոր տեսակների վրայ զուտ բժշկական գիրք։

ՊՐՈՖ. Հ. ԱՃԱՌԵԱՆ

(Մարտնչիւն)

Հաստատման ի գործադրության.
 Գեորգ Զ. Կարողիկոս
 Ամենայն Հայոց
 ի 19 Յուլիսի 1945 ամի
 ի Ս. Էջմիածին

ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ

ՅԱՏՈՒԿ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹԻՒՆ

1. — Հայաստանայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ Գերագոյն կանոնադիր մարմինը Ազգային-Եկեղեցական ժողովն է:
 2. — Ազգային-Եկեղեցական ժողովը գումարուում է Ս. Էջմիածնում:
 3. — Ազգային-Եկեղեցական ժողովը հրաւիրում է Ամենայն Հայոց *Մայրաքոյն Պարբերական Կառնիկոն*:
 4. — Ազգային-Եկեղեցական ժողովի նախագահն է Ամենայն Հայոց *Մայրաքոյն Պարբերական Կառնիկոն*:
 5. — Տանն Կիլիկիոյ Կարողիկոսը, Սրուսաղէմի եւ Կ. Պոլսոյ Պատրիարքները ժողովի նախարար անդամներն են:
 6. — Ամենայն Հայոց Կարողիկոսի ճիւղադրութեան դէպքում Ազգային-Եկեղեցական ժողովին նախագահում են Տանն Կիլիկիոյ Կարողիկոսը, Սրուսաղէմի եւ կամ Կ. Պոլսոյ Պատրիարքը: Սոցա բացակայութեան դէպքում նախագահում է Ամենայն Հայոց Կարողիկոսի Տեղապահը Կարողիկոսի յանձնարարութեամբ:
 7. — Ազգային-Եկեղեցական ժողովի իրաւասութեան ենթակայ են հետեւեալ հիմնական խնդիրները.
 - ա. — Ընտրութիւն Ամենայն Հայոց *Մայրաքոյն Պարբերական Կառնիկոն*.
 - բ. — Ընտրութիւն Ս. Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամների.
 - գ. — Հաստատութիւն Ազգային-Եկեղեցական Սահմանադրութեան.
 - դ. — Քննութիւն եւ վճռահատութիւն Եկեղեցական եւ այլ կանոնական եւ ընդհանուր հարցերի.
 - ե. — Կարգաւորում Եկեղեցական ճեսեսական վիճակի:
 8. — Ազգային-Եկեղեցական ժողովը որոշում է իր զբաղմունքների օրակարգը եւ գործունեութեան ներքին հրահանգը:
 9. — Ազգային-Եկեղեցական ժողովի անդամ են՝
 - ա. — Ս. Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամները.
 - բ. — Տանն Կիլիկիոյ Կարողիկոսն իր եպիսկոպոսներով եւ Սրուսաղէմի ու Կ. Պոլսի պատրիարքները.
 - գ. — Հայոց Եկեղեցւոյ բոլոր առաջնորդները.
 - դ. — Հայոց Եկեղեցւոյ բոլոր եպիսկոպոսները:
- Ծանօթութիւն.** — *Առաջնորդի անձամբ ժողովին մասնակցել չկարողանալու դէպքում, մասնակցում է թեմի հոգեւորականութեան ընտրեալ հոգեւորական ներկայացուցիչը:*
10. — Ազգային-Եկեղեցական ժողովի անդամ են Ս. Էջմիածնի, Տանն Կիլիկիոյ, Ս. Սրուսաղէմի Միաբանութեան, Կ. Պոլսի պատրիարքութեան մի-մի ներկայացուցիչները:

11. — Ազգային-Նկեղեցական ժողովի անդամ կարող են լինել ժողովրդից ընտրուած երեսուն արիւն լրացած իրաւասու ծխականներ :

12. — Իւրաքանչիւր թիւի ժողովուրդ մասնակցում է Ազգային-Նկեղեցական ժողովին իր ընտրած մէկ կամ աւելի պատգամաւորներով :

13. — Մինչեւ եսան եւ հինգ հազար ժողովուրդ ունեցող թեմը ընտրում է մէկ պատգամաւոր, իւրաքանչիւր թեմ ընտրում է այնքան պատգամաւոր, որքան անգամ եսան եւ հինգ հազար ժողովուրդ է պարունակում իր մէջ :

Վերջին 25.000ը կարող է լրիւ չլինել, բայց ոչ պակաս 10.000ից :

Մանօրութիւն. — ա) — *Իւրաքանչիւր թեմ իր ընտրելի պատգամաւորների թիւով ընտրում է անձնափոխանորդներ, որոնք փոխարինում են պատգամաւորին, եթէ նա որեւէ պատճառով անկարող է մասնակցել ժողովի :*

Մանօրութիւն. — բ) — *Իւրաքանչիւր թեմ վիճակագրութեան կիման վրայ բաժանուում է շրջանների այն հաշւով, որ իւրաքանչիւր շրջան բաղկանայ շքան եւ կինգ հազար ժողովրդից :*

14. — Ազգային-Նկեղեցական ժողովի թեմական պատգամաւորների ընտրութեան մասնակցում են հոգեւորականների եւ ֆալգայիական չափահասութիւն ունեցող օտարահայկան իրաւասու ծխականները :

15. — **Փւրաքանչիւր** հազար եւսնչ ունեցող համայնքը ընտրում է մի պատուիրակ :

Մանօրութիւն. — *Փոքր համայնքները ըստ յարմարութեան միացւում են պատուիրակ ընտրելու համար :*

16. — Պատուիրակները պատգամաւորին կարող են ընտրել իրենց միջից կամ դրսից :

17. — Ազգային-Նկեղեցական պատգամաւորների, անձնափոխանորդների, պատուիրակների ընտրութիւնը ՍՍԻ Միութեան սահմաններից դուրս զտնուած թեմերում կատարուում է ըստ տեղական գործող Հայոց կանոնադրութիւնների, սահմանադրութիւնների եւ կամ աւանդական կարգերի, հեռանկունելով այն կանոնադրութեամբ :

18. — Ազգային-Նկեղեցական ժողովի պատգամաւորների ընտրութեան առթիւ ծագած ամենատեսակ արտակուսանքների լուծումը տալիս է Ս. Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը :

19. — Կարիք եղած դեպքում Ս. Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը տալիս է հարկաւոր բացատրութիւններ եւ հրահանգներ, իսկ Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, Սրբաւարդին եւ Կ. Պոլսոյ պատրիարքութիւնները վճարում են իրենց ներքին կանոնադրութեան համաձայն :

20. — Ամենայն Հայոց կաթողիկոսի մահուան դեպքում կաթողիկոսի ընտրութեան համար Ազգային-Նկեղեցական ժողովը հրաւիրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Տեղապարհը Ս. Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհրդի հետ :

21. — Նոր կաթողիկոսի ընտրութիւնը տալիս է ունենում կաթողիկոսի մահուանից ոչ ուս քան վեց ամիս յետոյ :

22. — Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրութիւնը կատարուում է Ս. Էջմիածնի Տանարում այն կանոնադրութեան Ծ-րդ յօդուածի համաձայն :

23. — Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրութեան կարգը որոշուում է Ազգային-Նկեղեցական ժողովը :


Սոյն կանոնադրութիւնն ընդունուած է վաւերացուած է 1945 թ. յունիսի 19-ին տեղի ունեցած Ազգային-Նկեղեցական ժողովի երրորդ նիստում :

Գ Ի Ի Ա Ն Ա Չ Գ Ա Յ Ի Ն - Ն Կ Ե Ղ Ե Յ Ա Կ Ա Ն Ժ Ո Ղ Ո Վ Ո Յ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ

16 ՅՈՒՆԻՍ 1945 Ք. Ի Ս. ԷԶՄԻԱԾԻՆ



ԲԱՑՄԱՆ ՆԻՍ

1945 թ. Յունիսի 16-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ս. Էլմիածնի Հայոց Հոգևոր ձեմարանի մեծ դահլիճում՝ տեղի ունեցաւ Ազգային-Եկեղեցական ժողովի բացումը: Ժողովին ներկայ էին՝ Ամենայն Հայոց Հայրապետութեան Ազգընտիր Տեղակալ Ամենապատիւ Տ. Գէորգ Արքեպիսկոպոսը, Տանն Կիլիկիոյ Վեհափառ Կաթողիկոս Տ. Տ. Գարեգին Ա.-ը, Երուսաղէմի Պատրիարք Տ. Կիրեղ Բ.-ը, արտասահմանի թեմերից՝ Եգիպտոսի, Կալիֆորնիայի, Բուլղարիայի, Իրան-Հնդկաստանի և Թեհրանի, Ռումանիայի, Եւրոպայի թեմական առաջնորդներն ու Ատրպատականի թեմական առաջնորդի ներկայացուցիչն իրենց թեմերի պատգամաւորներով, ՍՍՄՄ Միութեան թեմերից՝ Արարատեան, Շիրակի, Վրաստանի, Բաքու-Քուրքեստանի, Հիւսիսային Կովկասի և Նոր Նախիջևան-Բեսարաբիայի թեմական առաջնորդներն իրենց թեմերի պատգամաւորներով, ընդամենը 102 պատգամաւոր, որոնցից 28 հոգեւորական և 74 աշխարհական:

Ժողովին ներկայ էին ՍՍՄՄ կառավարութեան ներկայացուցիչ ՍՍՄՄ ժողովու՝ տղեւտին կից կրօնական պաշտօնաւնճներին՝ գործերի Պարզրի նախագահ՝ Ի. Վ. Պոլեանսկին և Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչ ՆԱՍՄ ժողովու՝ տղեւտին կից Հայ Եկեղեցու գործերի Խորհրդի նախագահ Ս. Ն. Յովհաննիսեանը:

Ամենայն Հայոց Հայրապետութեան Ազգընտիր Տեղակալ Տ. Գէորգ Արքեպիսկոպոսը զիմում է Տանն Կիլիկիոյ Վեհափառ Կաթողիկոս Տ. Գարեգին Ա.-ին իր օրհնութիւնը տալու ներկայ եղողներին:

Տ. Գարեգին Վեհափառ Կաթողիկոսը, արտասանելով «Հայր մեր»-ը և աւուր պատշաճի աղօթքները, օրհնեց ներկաներին, որից յետոյ երգեցիկ խումբը երգեց բազմաձայն «Էլմիածինն» ի ձօրէն շարականը:

Այնուհետեւ Ազգային-Եկեղեցական ժողովին ուղղուած ողջոյնի խօսքով հանդէս է գալիս Ամենայն Հայոց Հայրապետութեան Ազգընտիր Տեղակալ Ամեն. Տ. Գէորգ Արքեպիսկոպոսը, շնչտեղով, որ այս պատմական ժողովը տեղի է ունենում երկու խոշորագոյն դէպքերին համընթաց. առաջինը՝ Հայրենական պատերազմի յաղթական աւարտն է և երկրորդը՝ Ս. Էլմիածնի վերականգնումը: Մեկնարանելով Հայրենական պատերազմի յաղթական աւարտի նշանակութիւնն մտաղջ աշխարհում խաղաղութեան վերականգման համար և զրուստեղով մեր ժողովրդի տոկունութիւնն ու հերոսութիւնը պայքարի ընթացքում, նա նշում է այն կարեւոր ու մեծ ծառայութիւնը, որ մատուցել է Ռուս Մեծ ժողովուրդը խաղաղութիւնն ապահովելու և քաղաքակրթութիւնը փրկելու գործին: Յանուն Հայրենիքի պաշտպանութեան ծառայուած մեծ ու վիթխարի շարժման անտարբեր և անմասն չմնաց նաև Հայ ժողովուրդը, — շարունակում է նա, — Հայրենիքի պաշտպանութեանը նա ի սպաս դրեց իր Ֆիզիքական և Նրբական ողջ կարողութիւնը և ապացուցեց, որ ինքը Ռուս Մեծ ժողովրդի իսկական բարեկամն է և կապուած է նրա հետ անքակտելի կապերով:

Այնուհետև նշելով Ազգային-Եկեղեցական ժողովի պատմական նշանակութիւնը և Ս. Էլմիածնի վերականգնումն ու նրա կատարելիք գրբը այսուհետև Հայ ժողովրդի

հոգևոր կեանքում՝ Տէր Տեղակալը իր ողջոյններն է ուղղում Ազգային-եկեղեցական ժողովին, Սովետական Միութեան կառավարութեան ներկայացուցիչ Ի. Վ. Պոլեանսկուն, Սովետական Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչ Ս. Ն. Յովհաննիսեանին, Տանն Կիլիկիոյ Վեհափառ Կաթողիկոս Տ. Տ. Գարեգին Ա.-ին, Երուսաղէմի Պատրիարք Տ. Կիրեղ Բ.-ին, արտասահմանի և ՍՍՌՄ թեմերի առաջնորդներին և փոխ-թեմականներին, ինչպէս նաև ժողովին ներկայ գտնուող հիւրերին:

Վերջացնելով իր խօսքը Ամենապատիւ Տ. Տեղակալը Ազգային-եկեղեցական ժողովը յայտարարում է բացուած, որից յետոյ խօսք է առնում Տանն Կիլիկիոյ Վեհափառ Կաթողիկոս Տ. Գարեգին Ա.-ը:

Նշելով ժողովի պատմական նշանակութիւնը, նա յայտարարում է, որ այս օրը երջանկութեան ու ցնծութեան օր է, քանի որ՝ երկար տարիներից յետոյ՝ Հայ ժողովրդի յոյսերն իրականացած ենք տեսնում: Ուրախալի և ոգևորիչ է, — շարունակում է նա, — որ աշխարհի ամէն կողմեր ցրուած Հայ ժողովրդի ներկայացուցիչներն այսօր մասնակցում են ժողովին, որ նրանք եկել են ոչ միայն իրենց կաթողիկոսն ընտրելու, այլև Ս. Էջմիածնին նութական և բարոյական ուժ տալու: Այս ժողովը, — յայտարարում է նա, — մեր եկեղեցու և ժողովրդի սպգային միասնութեան ժողովն է: Դրուատելով Հայ ժողովրդի ձեռք բերած նուաճումները սովետական կարգերում. Վեհափառը անուսն բերկրութեամբ իր գունդակութիւնն է յայտնում Սովետական Հայաստանի բարգաւաճման ու աննախընթաց ծաղկման առթիւ և օրհնում է ժողովը յաջողութիւն մաղթելով նրան:

Այնուհետև Ազգային-եկեղեցական ժողովին ողջունում են ՍՍՌ Միութեան կառավարութեան ներկայացուցիչ ՍՍՌ ժողկոմսովետին կից կրօնական պաշտամունքների գործերի Պորհրդի նախագահ Ի. Վ. Պոլեանսկին և Սովետական Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչ ՀՍՍՌ ժողկոմսովետին կից Հայ եկեղեցու գործերի Պորհրդի նախագահ Ս. Ն. Յովհաննիսեանը, որոնք նշելով ժողովի կարևորութիւնն ու դերը Հայ ժողովրդի հոգևոր կեանքում, յաջողութիւն են ցանկանում նրա աշխատանքներին:

Տէր Տեղակալն առաջարկում է Ազգային-եկեղեցական ժողովին ողջոյնի հետագեր յղել ՍՍՌ Միութեան Մեծ Մարշալ Ստալինին, որ ընդունում է բուռն ծափահարութեամբ և յոտնկայս:

Ժողովն անցնելով առնապետութեան ընտրութեանը նրա կազմում ընտրում է Աւետիք Իսահակեանին, ակադեմիկոս Ստեփան Մալխասեանին, Ծանկի Զաքարի: Քարտուղարութեան կազմում ընտրում են Տ. Գրիգոր Մ. Վրդ.ք, Տ. Սահակ Ա. Քհնյ. Սահակեանը, Տ. Վահան Ա. Քհնյ. Թավարեգեանը և Առաքել Եղաբեկեանը:

Մանդատային յանձնաժողովի կազմում ընտրում են Գերաշնորհ Տ. Արտաւազդ Արքեպիսկոպոսը (նախագահ), Տ. Վազգէն Վրդ.ք, Աղաջանեան Արմենակը և Սեդրակ Գարեանը (անդամներ):

Ազգային-եկեղեցական ժողովի յաջորդ նիստը նշանակում է Յունիսի 18-ին, առաւօտեան ժամը 11-ին:

Ազգային-եկեղեցական ժողովի նախագահ՝
ԱԶԳՆՆՏՈՒ ՏԵՂԱԿԱԼ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆԿ
ԳԷՈՐԳ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

Քարտուղար՝ ՌՈՒԲԵՆ Ծ. ՎՐԳ. ԴՐԱՄԲԵԱՆ

16 Յունիսի 1945 թ.
Ս. Էջմիածին

Ձ Ե Ռ Ե Ա Գ Ի Ո Ւ Թ Ի Ի Ե Ն Ե Ե Ի

Ս. ԱԹՈՒՈՅՍ ՀՈՎԱՆՈՅՆ ՏԱԿ

Օգոստոս 24ին, Շաբաթ, Ս. Էջմիածնի Շողակաթի սօնին օրք, Ամեն. Սրբազան Պատրիարք Հայրք, Ս. Յակոբեանց Մայր Տանարին մեչ, Ս. Պատարագ մասոյց Աւագ Սեղանին վրայ եւ կուսակրօք քահանայ ձեռնադրեց Ս. Արաոոյս Միաբաններէն Տիրացու Տիրգրան Տեփոյեան ու Տիրացու Սարգիս Բարիլուսեանք, առաջինք վերակոչելով Մեսրոպ, իսկ երկրորդը՝ Մատոյց.

Սեկուս նորընծանքը սասնեակ արհիներ հաւատարմօրէն ծառայած են Ս. Արաոոյ եւ ազգապատկան արքայեղիներու մեչ, եւ ցոյց տուած են ծառայութեան ու հնազանդութեան ոգի եւ ունեցած են բար կարելոյն արբասիր կենցաղ:

Քանանայական ուխտագրի արարողութեան կատարումէն վերջ, բոս որոճման Տնօրէն Ժողովոյ, Ամեն. Սրբազան Պատրիարք Հայրք կիսասարկաւագութեան ասիման արձակեց Յ. Օգոստոսին, իսկ 17 Օգոստոսին ի ծառ Ս. Պատարագի, Ս. Գլխաւորի առջեւ սարկաւագութեան ասիման: — 23 Օգոստոսին, երեկոյեան պատարագէն վերջ կատարուեցաւ իշխան արարողութիւնք: Զոյգ ընծայեալները Մայր Տանարի աւագ դռնէն միջեւ հատան յառաջացան ձնկալոք եւ տուին իրենց աստատոյցաւ արձակութիւնք Ամենապատիւ Սրբազան Պատրիարք Հօր: Խարտաւարական եր Գեոր. Լուսարժարպէն Հայրք: Յաջորդ օր, ի ծառ Ս. Պատարագի, կատարուեցաւ քահանայական ասիմանի օրհնութիւնք ու օծումք: Նորընծայ արեղանքը զգեստաւորուեցան վարագործի ետին ու ապա կեցան սեղանի ձախակողմք: «Ողջոյն» ի ասեմ պատարագիչ Սրբազան Հայրք կը մօտեցայ ու կը համբուրէ անոնց օծումը հակասն ու ձեռքը. նոյնք կ'ընեն բոլոր քերկայ վարդապէն հայրքը: Ս. Պատարագի աւարտումին, զապիս մեչ, իրենց ղազի բացուած աւետարանք կը բաղն լոյսեայն, միջեւ քերկայ հաւատացեալները կը մօտեցան համբուրելու աւնոց օծեալ ձեռքերը: Յաջորդ օրը 25 Օգոստոս, Կիրակի, կատարուեցաւ սօնի նախասօնակէն վերջ, Վատարուեցաւ վեղարի օրհնութեան օրհնութեան արարողութիւնք Ս. Պատրիարք Հօր ձեռնով: Արարողութեան աւարտին Ս.

Պատրիարք Հայրք յորդորական խօսք ուղղեց նորընծաներուն:

3 Օգոստոսի Շաբաթ օր, երեկոյեան պատարագէն վերջ՝ Ամեն. Սրբազան Պատրիարք Հայրք պարտեցան չորս ասիման օրհնեց հետեւեալներուն. Ս. Յարութեան Տանարի լուսարար Արամ Սեբաթարեանին, Ժառանգաւորացի սանեղէն Յակոբ Քեօթեանին, Գեորգ Չիլիքեանին, Մովսէս Ղազարեանին, Զօհրայ Թեղեանին, Նիքիմ Քեթեօրեանին եւ Աւետիս Յովնանեանին: Իսկ 25 Օգոստոս. Կիրակի, երեկոյեան ժամերգութեան վերջ՝ ուրար կրելու արձակութիւնք արձակեց Ժառ. Վարժարանի բարձրագոյն դասարանի բոլոր սաներուն:

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

Ա Յ Յ Ն Լ Ո Ւ Թ Ի Ի Ե Կ

* 2 Օգոստոս. Ուրբ. — Այսօր, երեկոյեան, Պատր. Փոխանորդ Գեորգ. Տ. Գեորգ Վրդ. Տանաւրդեան, յանձնեալ Ս. Աթոսայ՝ ներկայ գտնուեցաւ Կանգուցեալ Թօմարի յազարկաւորութեան:

* 3 Օգոստոս. Եր. — Այսօր երեկոյեան կատարուեցաւ Ժառ. Վարժարանի Է. Ընծայարանի ամսօրհնի զբոսական հանդէսը, նախազանուութեամբ Սրբազան Պատրիարք Հօր:

* 5 Օգոստոս. Բչ. — Ամեն. Սրբ. Պատրիարք Հայրք, ընկերակցութեամբ Լեզ. Տ. Միւռն Վրդ. Գրեկեանի ներկայ գտնուեցաւ Քրիկ Տէլլիտ պանդոկի եղեռնի զոհերուն համար մատուցուած հոգեհանգստեան պաշտամունքին որ կատարուեցաւ Անդրիսեաց Մայր Տանարին մէջ, ի ներկայութեան Պաշտարանի Վեմ. Բարձր Գոմիտերին, կատարարական պաշտօնակներու Է. Բարձրատեան օտար կրօնքերու:

* 6 Օգոստոս. Գչ. — Ամեն. Սրբ. Պատրիարք Հայրք նախադանեց Ս. Թարգմանչաց նախակրթարանի ամսօրհնի հանդէսին, որ տեղի ունեցաւ Կ. Մ. Մ. Ա. ի սրահին մէջ, Հանդէսի աւարտին 40 ըլլանաւորտ սան-սանուկներ ստացան իրենց վկայականները Ամեն. Սրբ. Հօր ձեռքէն: Կատարուեցաւ նաև մրցանակաբաշխութիւն:

* 20 Օգոստոս. Գչ. — Այսօր, առաւօտուն, Պատր. Փոխանորդ Գեորգ. Տ. Գեորգ Վրդ. Տանաւրդեան, յանձնեալ գտնուեցաւ Տրանիլիկեանց Ս. Փրք. Վրդ. Սեղեմիայի մէջ Քրիկ Տէլլիտ պանդոկի զոհերուն հոգեհանգստեան համար մատուցուած հոգեհանգստեան պաշտօնակներին:

Գ Ո Ւ Ր Ե Ա Ն Մ Ա Տ Ե Ն Ա Դ Ա Ր Ա Ն

Պ Ա Ր . Դ Ա Ն .

1. Եղիշ Պարտիզ Դուրեան, (իր Բանակայութեան Յիսմանայ ճարհեանին առթիւ), Բարգամ Արքեպօս., ապ. 1932, էջ 328.	—
2. Պատմութիւն Հայ Մասնագործութեան, Եղիշ Պարտիզը Դուրեան, ապ. 1933, էջ 211 + 463.	15
3. Հայոց Հին Կործը կամ Հայկական Փիցարանութիւն, Եղիշ Պարտիզը Դուրեան, ապ. 1933, էջ 159.	10
4. Ազգային Պատմութիւն, Եղիշ Պարտիզը Դուրեան, ապ. 1934, էջ 478.	15
5. Համառօտ Պատմութիւն Փիլիսոփայութեան, Պրատսնի Երկիրում եւ Իտալի, Գուարք, Բրգմ. Եղիշ Արքեպօս. Դուրեան, ապ. 1934, էջ 1 + 187.	7 1/2
6. Դասական Մասնագործութիւն, Եղիշ Պատ. Դուրեան, ապ. 1935, էջ 2 + 86.	5
7. Ուսումնասիրութիւնք եւ Քննադատութիւնք, Եղիշ Արքեպօս. Դուրեան, ապ. 1935, էջ 211 + 575.	20
8. Կրօններու Պատմութիւն, Եղիշ Պատ. Դուրեան, ապ. 1935, էջ 212 + 422.	15
9. Բարոյագիտութիւն, Եղիշ Պատ. Դուրեան, ապ. 1936, էջ 114.	5
10. Մտքական Բնագ, Եղիշ Պարտիզը Դուրեան, ապ. 1936, էջ 111 + 575.	30
11. Արեւիկան Անտաղապակիքը եւ Հնարհիւրը, Գիւտ Եպօս., ապ. 1937, էջ 236.	15
12. Հայկական երեք Յիսմ վանքերի՝ Տաքի, Հաղարծնի եւ Դալի եկեղեցիներ եւ վանական շէնքերներ, Մտքայ Մագիստրոս Արքեպօս. Տէր Մովսիսեան, ապ. 1938, էջ 1 + 125: (Պատկերագրայ):	15
13. Օրագրութիւն երեմիա Զէլպի Բեռլինցեանի եւ Յաւրաւ, (ա. Բաղքեր, Բ. Աղեռնացի, Գ. Գանձեր եւ Ողբեր), Հրատարակիչ՝ Մտքայ Արքեպօս. Նշանեան, ապ. 1939, էջ 217 + 715.	20
14. Պատկերներ Բիւզանդական կայսրութեան մէջ եւ մերձաւոր հերձուածային երեւոյթներ Հայաստանի մէջ, Կարապետ Սրկ. Տէր-Միղաշեան, Բրգմ. զերմաներէնէ Ա. Արքեպօս., ապ. 1938, էջ 17 + 295.	12
15. Առաջնայ Տաւիղով, Կերակորեայ խորհրդատւութիւններ Տէրմանական օրերու Առաջնական քննարկումներու առթիւ, Բարգամ Պատ. Գուշակեան, ապ. 1939, էջ 1 + 239.	10
16. Յուրբ եւ Յօճ Հայաստանայ եկեղեցւոյ, համառօտ տեղեկութիւններ Հայաստանեայց եկեղեցւոյ տօնելի Սուրբորու եւ Տէրմանական տօներու մասին, Բարգամ Պարտիզը Դուշակեան, ապ. 1939, էջ 21 + 372.	10
17. Գերբաւածներ, բարգամանայ եւ ինքնագիր, Բարգամ Պատ. Գուշակեան, ապ. 1940, էջ 2 + 224.	10
18. Բարեկարգութիւն Հայաստանայ եկեղեցւոյ, Բարգամ Պարտիզը Գուշակեան, ապ. 1940, էջ 171.	10
19. Պարագներ, Բարգամ Պարտիզը Գուշակեան, ապ. 1940, էջ 280.	10
20. Մագաղակէն Մեղրամաճէ, (Գերբաւածներ), Եղիշարք, ապ. 1941, էջ 135.	10
21. Հնգկանայ, տեղեկութիւններ եւ սպաւարութիւններ, Բարգամ Պարտիզը Գուշակեան, ապ. 1941, էջ 1 + 382: (Պատկերագրայ):	15
Ազգապատում, Գ. հասար, Մաղաքիս Արքեպօս. Օրմանեան, ապ. 1927, էջ 212 + 3377, երկիւն: Երեք հատորը միասին.	450
Այրուրէն հայերէն բանասիրութեան, Եղիշ Պատ. Դուրեան, ապ. 1928, էջ 72.	3
Տասն եւ եօսն, Օրմանեան Պարտիզը, ապ. 1929, էջ 1 + 503.	20
Պատմութիւն Օրատողութիւն, Տ. Ղ. Թ. Մաւաշանեանց, (երկու հատոր), ապ. 1931, էջ 118 + 1387.	30
Հագիւրանութիւն, George L.-Fonsegrive, Բրգմ. Թ. Ե. Գ., ապ. 1932, էջ 212 + 391.	15
Նորակազմ Փիլիսոփայութիւն, Եղիշարք, ապ. 1943, էջ 2 + 119, Լեւ Մասնաշարք, Թիւ 1.	20
Ճառարկանք կամ Պատկերներ Հայոց Պատմութեան մէջ, մասն երկրորդ, Հոգեւոր Կեդրոններ եւ Գիտորի Բարձր Դպրոցը՝ Պաշտօնական Երկրագրութեան մէջ, Գուշակի Արքեպօս. Յովակիմեան, ապ. 1942 [1944], էջ 292, երկիւն: (Պատկերագրայ):	60
Համապակեր Արեւմտեան Գրականութեան, Առաջին հատոր, Հարթօսերի Սերաւոյ, Թ. Օշակեան, ապ. 1945, էջ 2 + 365.	60
Միլիտար եւ Քառ Բանաստեղծութիւնք, (Վ. Թեքեանի առթիւ), Թ. Օշակեան, ապ. 1946, էջ 8 + 111.	30.
Երեւն Երբաւածներ, Կամրի զիրք, Սիրոյ զիրք, Ռաբէն Սեւակ, ապ. 1945, էջ 212 + 160.	15
Մար Տասն, (Գերբաւածներ), Կ. Յ. Կարապետեան (Անեղ), ապ. 1945, էջ 212 + 109.	20
Ղեկավար Պարտիզ, Եղիշ Վրդ. Տէրտէրեան, ապ. 1945, էջ 118, Լեւ Մասնաշարք, Թիւ 2.	25
Պեղորք, (Գերբաւածներ), Եղիշարք, ապ. 1946, էջ 110: (Պատկերագրայ):	50
Փիլիսոփայութիւն, Արտագիր, 2-ապ. 1933, էջ 494.	15
Փննակներ Բարձրագիտութեան մէջ, Եղիշարք, ապ. 1933, էջ 212 + 332.	15
Պատկերներ Սուրբ Պատարակի, Գ. ապ. 1927, էջ 40: (կազմում):	35

Կորիւն, Վարժ Մաթթնի, Գառնիկ Ճնարչեան, տպ. 1930, էջ Խ + 101:	20
Համաբարբառ Հին և Նոր Կապարանաց, տպ. 1895, էջ ԺԲ + 1577:	75
Հայ Եկեղեցի, Բարբէն Եպո., տպ. 1930, էջ 355:	5
Հայկական Նրուսադէմ, Օրմանեան Պատրիարք: տպ. 1931, էջ 207:	5
Հայկական հին վանքեր և եկեղեցիներ Սուրբ Երկրին մէջ, տպ. 1931, էջ ԻԳ + 480:	15
Ճանապարհ երկնից, Ը. տպ. 1907, էջ 299:	8
Մաշտոց, (Իրաւան), Ե. տպ. 1933, էջ 544:	35
» » [Կարգ քաղան], տպ. 1896, էջ 360:	30
Միաբանք և այնպիսի հայ Նրուսադէմի, տպ. 1929, էջ ԺԶ + 514:	10
Մշակն ու վարձեր, Յարիճնական հրատարակչի և յիսուակ Ամեն. Գուրեան Յ. եղիթ Ս. Պատրիարքի Նրուսադէմի յիսուակայ քանոնադրութեան յոբեյեանքին, 1879 - 1929, տպ. 1931, էջ Զ + 384:	25
Յուշարձան Աստուածաւանդի Հայերէն Թարգմանութեան Հազարհինգհարիւրամեակի, տպ. 1938, էջ 560:	15
Նարեկ, գրաբար, Գ. տպ. 1936, էջ 779:	30
» » աշխարհաբար վերածեց Թորգոմ Եղիսկոյան, Բ. տպ. 1931, էջ 627:	30
Շարական ձայնակ, տպ. 1913, էջ 513, (կազմուած):	300
» » ձեռագ, տպ. 1936, էջ 1061, (կազմուած):	60
Ուղեցոյց Սուրբ Տեղեաց, Զ. տպ. 1910, էջ 415,	8
Պատմութիւն Թարարաց, տպ. 1870, էջ 76:	2
Պատմութիւն Լէկիփուրայ, տպ. 1873, էջ 288:	5
Պոզիկոս, սաղայտիկայ, Թորգմ. Թորգոմ Արքեպս. Գաւշկեանի, տպ. 1935, էջ 90:	10
Ս. Յարութեան Յանար և Գրիսոսի Ս. Գերեզմանք, Պարզեւ Վրդ. Վրթանէսեան, պատմական, տեղագրական, նկարագրական ուսումնասիրութիւն, տպ. 1946, էջ 48, (պատկերազարդ և բրատիսուար):	20
Սինն ամազիւր, Նոր շրջան, 1927 - 1946, իւրաքանչիւր տարին:	30
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ, հայտատա, տանկերէն, Զ. տպ. 1928, էջ 147:	4
Սուրբ Երկրին Սրբավայրերու ուսանողութիւնները, Միգորի Եպո. Աղաւեսեանի, տպ. 1936, էջ ԺԷ + 459:	15
Տաղարան, Գ. տպ. 1907, էջ 340, (կազմուած):	30
Տեղակ գովասանաց ի վերայ ճօրհանական սուրբ ուխտատեղեաց Գրիսոսի, երկու մաս, երկ-րորդը՝ հայտատա տանկերէն, ԺԲ. տպ. 1914, էջ 120:	5
Տօնացոյց, երկու հատոր, Գ. տպ. 1915, էջ 565, (կազմուած):	35
Յուցակ հայերէն ձեռագրաց Ս. Քառասուն Մանկունք եկեղեցւոյ Հայկաի և մասնաւորաց, Արտատաղք Արքեպս. Սիւրբէնեանի տպ. 1935, էջ ԻԲ + 415, երկօրէն:	100

ԼՈՅՍ ՏԵՍԱԻ Ս. ԱԹՈՒՈՅՍ ՏՊԱՐԱՆԷՆ

ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

ՍՐԲՈՅ ՊԱՏԱՐԱԳԻ

ԵՒ

ԿԱՐԳ ԱՂՕԹԻՅ

ՀԱՆԳՍՏԵԱՆ ԺԱՄՈՒՆ

Բ. ՏՊԱՐՈՒԹԻՒՆ

ՏՊԱՐԱՆ

ՍՐԲՈՅ ՑԱԿՈՎԵԱՆՑ

1946